

Հ Ն Չ Ա Կ

1894

Ճանաչում ես արդեօք քո որդուդ, օ Հայաստան. ճանաչում ես արդեօք քո հայ ստրկիդ, օ սուլթան: Նա այլ ևս ուրիշ է, բոլորովին ուրիշ: Նրա մեջ այլ ևս չը կայ դեռ հազիւ ևրկու-երեք տարի առաջ անգամ ունեցած մահացուցիչ խլուժիւնը դէպի իր սեփական տանջանքները: Նրա մեջ այլ ևս չը կայ նախկին ստրկական երկչոտութիւնը: Ամեն բան նրանում փոխվել է, ստացել է ուրիշ կերպարանք — միտքը, զգացումը, ձգտումը, իղձը: Այժմ նա մեկ էակ է՝ գիտակ իր դրութեան, զգացող իր անկումը, մտածող իր ապագայի վրա, ձգտող դէպի բարորութիւն: Նա կրել է հոգեկան մի հիմնական փոփոխութիւն: Նա դարձել է այն, ինչպէս նրա մասին երազում էին դեռ սրանից հազիւ հինգ-վեց տարի առաջ մեր Պատկանեաններն ու Բաֆֆինները: Երազում . . . այն, և այդ երազն այսօր իրականութիւն է: Տեսէք այդ «ազուամազ մշեցին» այդ «գանդատվող մշակը» այդ «ստրկացած խաւար Հայաստանցին», եւ դարձեալ այն միւսը, որ Հայաստանի դաշտերն իր ախ ու վախով էր միայն լցնում և վիզը ծռում ու մէջքը դէմ դրնում մի վայրենի զապլիէի խարազանի տակ, — տեսէք. նա այժմ մեկ «առոյգ կտրիճ» է, մեկ «ինքնաճանաչ մարդ» է. աւելի ևս — մարտնչող է, զինուոր է, մարտնչող իր ազատութեան համար, զինուոր իր պատմական վեճմ դատի: Ճանաչում ես արդեօք քո որդուդ, օ Հայաստան. ճանաչում ես արդեօք քո ստրկիդ, օ սուլթան. . . Տեսէք միւս կողմից այն կրթված երիտասարդին, այն ծպտեալ գրագէտին, այն անյայտ ուսուցչին և այլն — մի շարք անձուէր անհատներ, — դրանք, որ այժմ համարձակ անցել են ժողովրդային ամբոխի գլուխը. դրանք, որ մտել են նրա շրջանում, ապրում են նրա կեանքով, եղբայր են նրա հետ, գործում են նրան առաջնորդելով. . . Մէկ ամբողջ գեղեցիկ պլէադ (pléiade) ժողովրդային շահերի ծառայողների, որ գիտէ գործել, արհամարհել ամեն արհաւիրք, զոհել սեփական կեանք, մեռնել, մեռնել ջաբարեանցների նման. . . Ճանաչում ես արդեօք քո որդուդ, օ Հայաստան. ճանաչում ես արդեօք քո ստրկիդ, օ սուլթան. . .

Եւ սակայն որքան տանջանք, որքան չարչարանք,

որքան աշխատանք, աշխատանք յարատեւ, դժուար, խիստ դժուար, և որքան զոհեր, զոհեր բանտերում, զոհեր կըռիւններում, զոհեր կախաղանի վրա. . . Եւ այդպիսի գնով է միայն, այդպիսի ծանր, երբեմն անդարմանելի կորուստներով է, որ այսօր Հայաստանը չէ կարողանում ճանաչել իր դեռ երեկ հոգեպէս մեռած որդուն, որ այսօր սուլթանի զորութեան դէմ փայլում է նրա երեկ այ ստրկի դաշտը: Հնչակեան Վուսահցութիւնը, որ նախաձեռնեց այդ մեծ կռիւը և որ այս չորս տարւայ ընթացքում կրեց այդ կուռում այնքան սոսկալի, երբեմն անփոխարինելի կորուստներ, — նա կարող է այժմ իր թափած բոլոր ջանքերը մինչև մի յայտնի աստիճան վարձատրված համարել և բաց ձակատով ասել թէ իր գործերն են, որ այսօր ամբողջ Հայաստանի ժողովրդին արթնացրին, ոտքի դրին, մի շարք փայլուն կռիւներով և յեղափոխական այլ գործողութիւններով ցնցեցին ամբողջ հայ ժողովրդին աշխարհիս մի ծայրից մինչև միւսը և եւրոպական միջազգային քաղաքականութեան սեղանի վրա այրող ու շուտափոյթ լուծման կարօտ հարց դարձրին հայկական ինդիքը: Մասնաւորապէս այս անցած վերջին տարին խիստ տաղնապալից էր: Յեղափոխականի եռանդըն այդ տարին կրկնապատկվեցաւ, նրա գործունէութիւնը ստացաւ աւելի զղային, աւելի վճռական և աւելի յարձակողական կերպարանք: Ամբողջ տարին յեղափոխականի գործունէութիւնը բորբոքված էր լաւաւ պէս: Ասպատակային խմբերն, այդ լեռնային արծիւները, իրանց աջող գործերով շիտթութեան մեջ էին գըցում կառավարութեան: Քաղաքային յեղափոխական կազմակերպութիւնների ընդարձակ ոյժի ու ծաւալի պարզ ապացոյց եղաւ Գաղատիայի մեծ դատավարութիւնը, և իր դատավճիռների խստութիւնն արդարացընելու համար՝ Բ. Գուռն ինքը ստիպված էր Հնչակեան ոյժերի այդ ընդարձակ ծաւալն առաջ բերելու իբրև առարկութիւն եւ կախաղան հանելու հինգ Հնչակեաններին: Բայց հազիւ աւարտած Գաղատիայի «դատավարութիւնը», առաջ եկան Սասնոյ ապստամբական շարժումները, որ տեւում են մինչև այժմ, ինչպէս կը տեսնէ ընթերցողը մեր ներկայ համարում ղետեղված Տարօնի վերին աստիճանի կարեւոր տեղեկագրից: Եւ մինչդեռ Մշոյ Գաշտը, Խընուսի կողմերը, Երզնկայի կողմերն անընդհատ խլրտումների ու տագնապի մէջ էին. եւ մինչդեռ տակաւին չէր պա-

ղել քաջ Սասունցու հրացանն իր գնտակի տաքութիւնից, — յանկարծ պայթեցաւ Մարզուանի հերոսական կռիւը, Սեբաստիայի, Ամասիայի, Սամսոնի կողմերի յեղափոխական տաղանապը և ապա տարին աւարտ ստացաւ Եօզղատի հայ յեղափոխականի ռէվօլվերի ձայնով: Ատաղի էր յեղափոխականի ընթացքը կառավարութեան դէմ. աւելի եւս կատաղի էր այս վերջինի գործադրած խտուածիւնները, հալածանքները, դատավճիռները, ընդհանուր խելակորոյս ընթացքը: Մեր թշնամին այլ եւս քնած չէր, բայց իրան խորհրդատու ունենալով միայն իր բռնապետական ոգին ու կուրացած միտքը, նա իր խտուածիւններով աւելի ու աւելի էր գրգռում հայերին առհասարակ և մասնաւորապէս յեղափոխականներին: Եւ արդեօք նոյն ինքն այդ կառավարութիւնը չէր, որ Գումրի-Գափուի դէպքից յետոյ զաւելչտական պարծանքով փող էր փչում ամեն կողմ, թէ հայ յեղափոխականներ չը կան, յմի քանի սրիկաներ են միայն, որ աղմուկ են հանում: Եւ սակայն այդ անմիտ պարծանքը չը խանգարեց, որ նա շարունակէր անընդհատ ձերբակալութիւններ անել ու ամեն կերպ հալածել, եւ այդ բռնութիւններն ու հալածանքներն էլ իրանց կողմից չը խանգարեցին — այլ և նպաստեցին — այն երեւոյթին, որ յեղափոխական շարժումն ընդունեց աւելի ու աւելի ընդարձակ, հանրական կերպարանք: Այսօր այդ շարժումը եկաւ հասաւ այնպիսի ծաւալի, որ Հայաստանի ամեն-մի գիւղում, ամեն-մի քաղաքում կառավարութիւնը հարկաւոր է համարում յեղափոխական փնտուել և գտնել զօրքեր ուղարկել աջ ու ձախ ապստամբների դէմ, մէկ անկիւն չը տեսնել, ուր յեղափոխական կայծը թափանցած չը լինի: Անմիտ. ինչ է ուղում և ինչ կարող է նա անել այսուհետեւ, ա յ ս ու չ է տ եւ, երբ մէկ ամբողջ ժողովուրդ է արդէն ընդհանուր կերպով յայտնրվում յեղափոխական... Աոտորե՛լ — այո՛ կարող է, բայց ամենքին արդեօք կարելի է և մինչև երբ... հայկական վիշապի իւրաքանչիւր կտրված գլխի տեղ եօթն է բուսնում մէկից... Օ՛ կալիգուլա, ո՛ւր է քո ստուերդ, որի տեղը կուզէր լինել այժմ սուլթանը՝ բացականչելու համար, թէ ինչո՞ւ ամբողջ հայ ժողովուրդը մի գլուխ չունի, որ միանգամից կտրէր...

Եւ ներկայ տարին սկսվում է վերին աստիճանի խորհրդաւոր հանգամանքներում յեղափոխական գործի համար: Այժմ մենք գտնվում ենք կուռի ամինատաք բոպէում: Այժմ է, որ մենք պէտք է ցոյց տանք մեր յեղափոխական համոզման ամբողջ ոյժը, մեր գործնական աչալը-ջութիւնը, մեր գործունէութեան եռանդը, յարատեւութիւնը: Ամբողջ մի ժողովուրդ մեզ է նայում և մեզ հետեւում: Այդ ժողովուրդը պատերազմի դաշտում է գտնվում՝ գլխից մինչև ոտք շաղախված իր սեփական արիւնով իր թշնամու արիւնով էր: Այրենի դաղան-

ները, որոնց ձեռքն է գտնվում մեր երկրի քաղաքական իշխանութիւնը, որսորդական շան պէս դիտում են մեր իւրաքանչիւր քայլն ու շարժումը: Նրանք կանգնած են պահակ իրանց բռնութեան. կանգնենք միշտ մենք էլ պահակ մեր դատին, հայ ժողովուրդային դատին: Ստրկութեան սաւանը, որի մէջ ահա դարերով փաթաթված ենք եղել, արդէն սկսել է ծակծկվել, պատառ-պատառ լինել ու փալաս դառնալ մեր թշնամու գնդակների ու թրերի հարուածներից: Որպէս ամեն-մէկ ապստամբ ժողովուրդ, մենք էլ աւելի մեր նահատակութեամբ է, որ պէտք է հասնենք մեր նպատակին, քան բացարձակ պատերազմական յաղթութեամբ: Յեղափոխական կարմիր դրոշակը, որ այսօր ծածանվում է հայ ժողովուրդի ձեռքին, արդէն ծակծկված է թշնամու գնդակներով և այդ դրոշակի վրա հայ յեղափոխականի արիւնով այլ ևս անջնջելի կերպով արձանագրված է նրա փառքը և ժողովուրդի ազատութիւնը: Եւ այն պառաւ դայլը, թիւրք կառավարութիւնը, որ այսօր աւելի մեծ փափագով կուզէր խորամանկ աղուէս լինել հայ յեղափոխական շարժման վերաբերութեամբ, քան դայլ, ինչպէս նրան բնութիւնն է ստեղծել — այդ դայլը եթէ չը պատառվէ մեր դաշոյնի հարուածներից, նա պէտք է ձայթէ մեր արիւնը չափազանց առատ խըմելուց: Եւ այն, ինչ որ այժմ պէտք է ամեն-մի հայի անխախտ համոզումը լինի, դա այն է, որ յեղափոխական շարժումներով դէպի մեր նպատակը տանող ուղիի կէսին հասել ենք և փորձել յետ դառնալ այդ անցած ուղին, այսինքն չը շարունակել գործել նշանակում է արժանանալ Ղուլտի կնոջ բաղդին: Գա, հայի անխախտ համոզումը, պէտք է լինի այն եւս, թէ, կասենք բացարձակ, այսուհետեւ մեզ սպասում են աւելի մեծ արհաւիրքներ և թէ մեր փրկութիւնը կայանում է մեր անընդհատ առաջ ընթանալու մէջ, թողնելով մեր ետեւը դիակների կոյտեր: Իմանանք այժմ, թէ արժանաւոր յՀամիտիէ՛ի արժանաւոր բռնակալի թագը մեր նկատմամբ այլ եւս դարձել է մի կրակէ օղակ, որ շարունակ այրում է նրա ձակատը: Այդ օղակը, որ մեր ստրկութեան օղակն է, մենք այն կը փշթենք, մենք պէտք է այն փշթենք:

Թ Վ Ե Կ Յ Ո Ի Թ Ի Ի Ն Ն Ե Բ

ՆԱՄԱԿՆԵՐ ԹԻՐՔԻՍՅՈՅ

ԿԻԼԻԿԻԱՆ.

** 28 դեկտեմբեր, 1893.

Մեր գթառատ սուլթանի, որի քիթը առատ է, ոչ թէ դուրը, իր սիրեցեալ հայ ազգի համար տուած չար հրամանները կը գործադրուին ամբողջ Արիւնկիոյ մէջ: Ահա այդ գթութեան հետեւանքների համառօտ ամփոփումը, որ կատարուեր է վերջին ամիսներս Մարաշի կողմերը:

1) Ասիէ երեք-չորս ամիս առաջ 16-17 տարեկան հայ պատանի մը այգին դնացած ատեն, երկու մահմետական պատանին բռնելով կը բռնաբարեն եւ ամենախայտառակ վիճակի կը թողուն զայն ճանապարհի վայր մարած: Պատանին ծնողքը այս դժբաղդ արկածի համար կը բողոքեն կառավարութեան: Կառավարութեան պաշտօնեաները, կաշառուելով յիշեալ սրիկայ տաճիկներէն, ծնողաց բողոքը շան հաջիւնի տեղ անգամ չընդունուիր: Տաճիկները, այդ արթով ճակատաբաց կը թափառին, երրորդը, չորրորդը գործադրելու քաջալերութեամբ:

2) Գարձեալ 2 ամիս առաջ հայ-բողոքականաց վարժարանի աշակերտներէն, 16 տարեկան գեղեցկագէտ մի պատանի դերեզմանոցէն անցած պահուն, երեք հաստ տաճիկ սրիկաներ բռնելով զայն կանաչատուն ու կը բռնաբարեն: Մահմետական վիճակի մէջ, խայտառակաբար գետին թողով պատանին, սրիկաները կը մեկնին: Կառավարութեան բողոքագիր կը տրուի. ականատես վիճակներ ալ կան. դեռ մէկ որոշում տրուած չէ. չը տրուելուն ալ կասկած չունենք. դա ալ սուլթանի գուլթն է, պիտի ասէր խորէն պատրիարքը:

3) Գարձեալ մէկ ու կէս ամիս առաջ Մարաշի մերձակայ Պուսուրք ասած գիւղի մէջ, իրիկուան դէմ երկամեայ գեղանի հայ հարս մը ջուր առնելու համար աղբիւր կերթայ. այդ աղբիւրի մօտ գտնուած տաճիկի տան երիտասարդները իսկոյն կնոջ բռնելով ներս կը տանին: Կնոջ ուշանալուն պատճառաւ, նորս ամուսինն ու մայրը կը կասկածին և կը սկսին փնտռել նորան դէս ու դէն, եւ կը հարցունեն այդ տաճիկի տունը, բայց անօգուտ: Մակայն այդ տանը մէջ լինելը կասկածուելով վարպետութեամբ ուրիշ հարս մը կուղարկեն այդտեղ: Այդ առթով, առեւանգուած հայ հարսը կը սկսի պուռայ, պուռայալ եւ խնդրել որ իսկոյն իրեն ազատեն: Մակայն տաճիկները նոյն վայրկենին նորեկ կինը կը գլտորեն դուրս կը հանեն: Խնդրել իսկոյն կը բողոքեն Մարաշի Միւթեսարըֆին. ինչքան ալ շատ աշխատեցան այդ բանին, անօգուտ մնաց, եւ դեռ կնոջ ինչ վիճակի եւ ուր լինելը չը գիտցուիր:

4) Մի քանի օր առաջ Մարաշի մէջ տաճիկ մը, իր գրացիի հայ հարսին ագթով մը իր տանը մտնելը տեսնելով. նորան չարաչար կը բռնաբարեն: Այդ լուրերից յետոյ կնոջը անվարտիք, իր խայտառակութեան մէջ դուրս կը ձգէ: Յիշեալ խեղճ ամուսինն բողոքել կուզէ կառավարութեան. բայց տաճիկը աւելի մեծ չարիքներ սպառնալով հայուն, խնդրել կը մնայ երեսի վայր:

5) Մէկ-երկու շաբաթ առաջ քաղաքին մէջ հայ մատաղատի մէկ օրիորդ, բաղնիքէն ելնելով տուն գնացած ատեն, բաղնիքի մօտ տաճիկ մը օրիորդը բռնելով կուզէ բռնի ախտի մը մէջ խոթել. օրիորդը կը սկսի պուռայ: Քսրեպատեհ լինելով, բաղնիքը շատ մօտ կը լինի, կինը բազմութեամբ դուրս կը խուժեն այդ ձայնին վայր եւ կսկսին օգնութիւն պուռայ: Տաճիկն, աղջկան ուշաթափ գետին ձգելով մի կողմ կը քաշուէ:

6) Քանի մը ամիս առաջ Մարաշի մերձ գիւղի մը մէջ մահմետական սրիկաներ հայ-բողոքական մէկ երիտասարդի բռնի տանելով կը թլիստան: Խնդրել կը հասցընեն կառավարութեան. պատանին կրկին-կրկին իր քրիստոնէայ լինելը կը խոստովանի ու կը խնդրէ: Տաճիկներ

ըր այդ գաղանային բնթացքին համար ումի պստիժ չը տրուելով, կը ճամբուի ազատ:

7) Երեք շաբաթ առաջ Մարաշի հայ-բողոքական հասարակութենէն մէկ ընտանիք՝ կայեակաբործութեան համար, Մարաշի մօտ Օրչան ասած գիւղի մէջ կաշխատի: Այն գիւղացի տաճիկ կիներէն մէկը գալով իրենց տանեւմէկամեայ աղջկան համար կասէ, «Թող ձեր աղջիկն հետս գայ եւ ձեր տուած մէկ աման ոսպն առնէ»: Աղջկան մայրն եւ ուրիշներ բնաւ չը կասկածելով աղջկան կը պատուիրեն երթալ բերել, որովհետեւ 20 տարուց ի վեր այնտեղ աշխատելով, եղբօր ու քրոջ պէս կը վարուին իրար հետ: Աղջկայ ուշանալուն պատճառաւ ծնողքը կը փնտռէ նորան. ամեն կողմ փնտռելէ եւ սաստիկ յոգնելէ յետոյ, ոչինչ օգուտ դուրս չը գար: Իրիկուն կը լինի աղջիկը չը գար, բայց կիմացուի, որ աղջիկը վարպետութեամբ տարուած եւ տանող կնկայ եղբայրն ալ չը կայ: Երկար անօգուտ փնտռելէ յետոյ իսկոյն Մարաշի կառավարութեան կը բողոքեն եւ շատ դժուարութեամբ, աղջկայ առեւանգութիւնէն ճիշդ երկու շաբաթ վերջ, ոստիկանութեան միջոցով աղջիկն ու տղան Մարաշ կը բերուին: Քայց ինչ օգուտ, որ դեռ լեւրան վայր, տասնեւմէկամեայ մանուկի մը կուսութիւնը լլկուած է տաճիկի կողմէն եւ աղջիկն ալ երկու շաբաթի մէջ՝ բռնութեան ներքեւ սորվել է մի թուլակի պէս կրկնել, «ես ճշմարիտ կրօնն ընդունեցի»: Աղջիկը շիտակ հաղարապետին տունը տարուելով, այնտեղ պէտք եղած հրահանգը կը տան եւ կէսօրուայ ատենները տաճիկ կիների հետ կառավարութեան սարայը կը տանին: Աերջը կը կանչեն նաեւ աղջկայ թաղի պատուելին, կը բօնաւորը, որպէսզի աղջկան խրատէ: Կրօնաւորը սարայ մտած ատեն, լիբը կը լինի հանդիսատես քրիստոնէաներով ու տաճիկներով: Այդ միջոցին աղջկայ ծնողքն ու աղգականները կը ցանկան նորա երեսը տեսնել. բայց «Սարայը պատմայամը կելտինիդ» — սարայը կոխելու եկած էք — ասելով աղջկայ ծնողներին եւ միւս քրիստոնէաներին սանդուխէն վար կը գլտորեն եւ բողոքն ալ դուրս կը հանեն սարայէն: Աերջապէս 10 վայրկեանի խուփութենէ յետոյ, միւթեսարիֆը կը կանչէ կրօնաւորին եւ կը պատուիրէ երթալ քանի մը վայրկեան խրատել: Կրօնաւորը փաշային «տէրս, այսպիսի վիճակի մը մէջ ինչպէս կարելի է խրատել. գոնէ աղջկան պէտք է յանձնել իր ծնողաց կամ մեզ, որպէսզի երկու օրուայ մէջ պէտք եղածը խրատենք» ասելով բանիցս կը կրկնէ, բայց անլըսելի մնալով մի քանի վայրկեան միայն միջոց կը տրուի իրեն: Աերջապէս կրօնաւորը, գրեթէ բռնի մի սնեակ առաջնորդուելով, աղջիկն հոն կը բերեն, բայց չեն ուզեր դուռը գոցել տալ: Կրօնաւորը կը փափաքի, որ աղջիկն իր դէմը նստի որ կարողանայ խրատները լսել. բայց հաղարապետը գոնէն նայելով կը հրամայէ աղջկան դռան մօտ նստել. աղջիկը կը հնազանդի հրամանին: Կրօնաւորը, իր խրատի միջոցին կրստիպուի չորս անգամ դուրս ելնել. քանի որ դուռը կը բանան ու կը գոցեն ու իրեն առիթ չեն տար խօսելու: Աղջիկը թուլակի պէս կը կրկնէ իրեն տրուած հրահանգը և «պէն գըզ տէյիլ իմ, ալթաթ իմ» — ես աղջիկ չեմ, կին եմ — կըսէ ու կուլայ: Կրօնաւորը կըստիպուի դուրս ելնել: Փաշայի և ուրիշների խնդրին համար իրեն ուղղուած հար-

ցին կը պատասխանէ, թէ, յաղջկան կուսութիւնը լլկուած է, ինքը կուլայ ու չգիտէ իր խօսքերն իր շուարած վիճակին մէջ, ինքը ժամանակ չէ ունեցեր և ոչ ալ թոյլ են տուեր խրատելու. աղջիկը 11 տարեկան լինելով, խելահասութեան բնական ու օրինական տարիքը չունի իր կամքն արտայայտելու՝ կրկին ու կրկին կըսէ, որով ինչդիրը նոյն օր կը յետաձգուի: Յաջորդ օրը աղջկայ հայրն իր կողմէն, եւ բողոքական կրօնաւորն իր կողմէն խիստ երկար աղերսագրեր կը մատուցանեն, կըստուգեն նորա 11 տարեկան լինելը եկեղեցու սոմարով: Կը յայտնէ կրօնաւորն ալ փաշային եւ ուրիշ պաշտօնեաների այդ ընթացքի մարդկութեան ու բնութեան խիստ հակառակ լինելը: Փաշան, նորա հետ իր սրիկաների խումբը այդ մասին համաձայն կը յայտնուին և կը յուսադրեն կրօնաւորին, որ իրաւունքը պէտք է ճիշդ կողմը որոշեն: Բայց ախոս, որ գիշերանց աղջիկն ու տղան, երեք ստիկանի հսկողութեամբ, կուղարկեն իրենց տեղը: Այսպէս ոչ միայն չարագործը չը պատժուիր, այլ կառավարութեան պաշտպանութիւնը կը վայելէ և վարձարուութիւններ ալ կըստանայ: Եւ ի՞նչ գեղեցիկ. տղան, որին զինւորութեան քուէն ելած էր, կազատի այդ տաժանելի և տաճկաց համար սաստիկ խորշելի ծառայութենէ. ահա միջոց մը, որ Մուհամմէտը, մեծ մարդարէն, մուսացեր էր քարոզել իր Ղօրանի մէջ: Արաբիոյ խորը, տաճիկ ակտաբորբը ու վաճառող Մուհամմէտն ասել է «Քրիստոնէի աղջիկն առեւանգողն ու նորան մահմետականացնողն ոգին իր ձէննէթի մէջ կը լինի. այդ ընթացքը սէվապ (բարիք) է, մարդ դժողքէն կազատէ»: Իսկ քաղաքակրթութեան 19րդ գարու վերջերը, լուսաւորեալ Եւրոպայի բթին մեր բարեխնամ չաւուշը — Կեսարիայի դէպքի առթով օնպաշտութիւնից, չափուութեան բարձրացաւ — կը յաւելու եւ կը գործադրէ — «Քրիստոնէի աղջիկն առեւանգողը զինւորութիւնէ կազատի»: Շատ սիրուն ու վարպետ միջոց, որ սուլթանը կը պահէ իր համակրութիւնն ու գահը տաճիկ տաժանութեան վրայ:

Հիմակ բոլոր գիւղերի և այս քաղաքի քաղաքականութիւնն այս է. — Քրիստոնէի մը աղջիկը 100 ոսկի կարժէ. ամէն մարդ լաւը թող զատէ ու առնէ. —

Հայրը կը բողոքէ, աղերսագիր կը մատուցանէ կառավարութեան, որն իրան բռնի դուրս կը վռնտէ:

8) Ոյն դէպքէն մի քանի օր վերջ՝ Մարաշի մէկ ու կէս ժամ մօտ մի վայրի մէջ, աւելի նողկալի մի դէպք կը պատահէ: Հայ բողոքական ընտանիք իր արտի մէջ ցանք ըրած ատեն, 15ի չափ տաճիկ սրիկաներ կը յարձակին իրենց վրայ. երիկ մարդը ծառին կոպելով՝ սաստիկ կը ծեծեն և նորա 17 տարեկան աղջիկը գաշցնով կը վերաւորեն. բայց ինչպէս որ է, սրտոտ աղջիկը կը յաջողի փախչիլ ոճրագործների ձեռքէն, արիւնլուայ կը հասնի քաղաք: Այդ որսի փախուստէն յետոյ, սրիկաները կը բռնեն մարդու միւս 15 ամեայ աղջիկը որ բռնաբարեն. այդ զարհուրելի արհաւիրքի առաջ, մայր և աղջիկ իրար կը փարին արտասուելով: Բայց այդ մարդակերպ, երկոտանի գազանները, ամենեւին խղճահարութիւն չըզգարով մօր և աղջկայ ոտէն կը բռնեն և 20 վարկենի տեղ կը քաշկուտեն, այնպէս որ այդ քարերի և փուշերի բոլոր իրենց զգեստները բզիկ-բզիկ կը լինի և ձեռքերնին արիւնլուայ: Հասնելով մէկ սպա-

հով տեղ, սրիկաներէն չորսը կոյս աղջկան չարաչար կը լլկեն թէ բնական և թէ անբնական կերպով. իսկ երկուսը նոյն եղանակներով կը լլկեն մայրը: Երկուսին ալ մահամերձ աստիճանի խայտառակելէն յետոյ, իրենց վրայ եղածներն ալ կը կողոպտեն ու կը մեկնին: Այդ սրիկաները երբէք չեն ունեցած պատճառ այդ չարագործութիւններն ընելու նոցա վրայ. ընդհակառակը միշտ այդ հայ ընտանիքի տան մէջ կերակրուողներ են եղեր. պատճառը — պատճառը իրենց հայ և քրիստոնէայ լինելն է: Այս դէպքը տեղի ունենալով շաբաթ իրիկուն, կիրակի օրը չորսին ալ կը փոխադրեն տուն: Իսկապէս այս չորսին միատեղ՝ այդ ծանր դրութեան մէջ պառկած տեսնելը սաստիկ արհաւիրք կը պատճառէր. մանաւանդ 15 ամեայ աղջիկը, որի դէմքը գունատած, մեռելատիպ և դեռ այդ վիճակի մէջ լինելով, օր ըստ օրէ կուռչի իր փորը: Այս դէպքը սարսափ է ազդեր ամէնքի վրայ: Ամէն ոք պապակեր է արդարութեան համար, բայց ո՛ր է արդարութիւն. անիրաւութիւնն է օրէնք:

Վրանի մը ոստիկանների ընկերակցութեամբ՝ յաջորդ օրը 10ի չափ տաճիկներ բանտ կը բերուին: Բայց այդ տեղի զպիթը (ոստիկանապետ) աւելի դաղան և աւելի սրիկայ լինելով քան նախորդայ ոճրագործները, կասէ նոցա, յո՛ւր է, ձեր մէջ քրիստոնէայ չը կար՝. նոքա ալ յմեր մէջ քրիստոնէայ չը կար՝ կը պատասխանեն. — «Ո՞վ ապուշներ, ինչդիրը քրիստոնէաների վրայ բեռցէք մենք ամենեւին այսպիսի խնդիր չունինք, մինակ այդ մարդուն մի քանի իր հայ հակառակորդներն ըրած լինելու են, ասելով՝ դուք ձեր օձիքն ազատեցէք՝ կասէ զպիթըն ու կը խրատէ. բայց ետին դառնալով, երբ կը տեսնէ թէ ոստիկանատան մէջ պատուաւոր հայ քրիստոնէայ մը կայ, այն ատեն խօսքը կը փոխէ: Խնդիրը պաշտօնսպէս քննութեան կսկսի, բայց ախոս, որ երբ կը յիշեն թէ լլկուած աղջիկը մահամերձ պառկեր է, միւսութանթիգը (հարցաքննիչ պաշտօնեան) ուզածին պէս կը հայհոյէ և շարք մը թշնամական խօսքեր կը տեղացնէ: Իբր թէ խնդիրը մինչ ցարդ կը շարունակուի, բայց անհետեւանք մնալը անկասկած է:

Ահաւասիկ դեռ այս վերջին ամսուայ ժամանակամիջոցին տեղի ունեցած զարհուրելի դէպքերի մի համառօտ յիշատակագիրը, ինչքան սոցա օրինակները շատ են որ մեր միտքը չի զօրեր ամէնքին յիշելու. մինակ հայերը երբ իրենց թանկագին համարած ազգի, կնկայ ու պատուոյն այսչափ ստորաքարը խայտառակուելը կը տեսնեն, ընդհանուր զայրոյթ կը պատճառէ, կուռի իրենց կուրծքը օր մը պայթելու պայմանաւ և անկասկած ենք, որ սորս հետեւանքը դէշ վիճակի պիտի հանգի: Երբ ոճրագործները չը պատժուելով վարձարութեան կարժանանան, դեռ ինչեր չը լինելուն ո՞վ կրնայ կասկածել: Հայերը ինչքան ալ զայրացած լինին, դեռ չեն կրնար իրենց բերանը բանալ, որովհետեւ մի զըպարտութեամբ իբրը յեղափոխականներ կը դատապարտուին. զպրօցներն ու եկեղեցիներն խիստ նեղ դրութեան մէջ լինելով, ամէն մարդ ազատ ազօթելու անգամ կը վախէ: Ուրեմն, երբ մարդու գաւանանքն ու պատիւը ոտնակոխ եղած է, այլ եւս նորան այդ կեանքի մէջ ի՞նչ առաւելութիւն կը մնայ:

Տ Ե Գ Ե Կ Ը Գ Ի Ի Ր Տ Ը Ր Օ Ն Ո Ց .

ՏԱՐՕՆՈՅ ԳԳՆԱԺԱՍԸ ԵՒ ՊԱՏԵՐԱՋ-ՄԱԿԱՆ ՎԻՃԱԿ Ի ՄԱՍՈՒՆ .

Մուշ, յուլիս, 1893.

Երկար ժամանակէ ի վեր մեր ըրած գուշակութիւնքն ահա իրականացան, ահա Մշոյ երկիրը յեղափոխական ճգնաժամի մէջ, ահա Սասունը պատերազմական վիճակի մէջ, թէեւ ճիշդ տարիէ մը աւելի է Սասունոյ գաւառը գրեթէ ապստամբ դիրք ստացած էր, որպէս յայտնի է նախընթաց թղթակցութիւններէն. բայց այսօր ապստամբութիւնը մերկապարսնոց կերպարանք առած է, թէ Սասնոյ մէջ պատերազմն արդէն հրատարակուած է եւ արիւնհեղուութիւնը սովորական դարձած են, եւ իսպառ անկարելի է այլ եւս ընդհարմանց առաջքն առնուլ եւ խաղաղութիւնը վերահաստատել: Նոյնպէս Մուշ եւ Գաշտն, երբ միանգամ առաջին հրացանի սպայ-թումն տեղի ունեցաւ, երբ փոթորիկ յայտարար առաջին շանթն շառաչեց Սասնոյ լեռանց վերայ. նոցա խաղաղութիւնն եւս վրդովեալ կը տատանէին ալեկոծ մարկի մէջ: Ուղեւորով որոշ գաղափար մը տալ Մշոյ եւ Սասնոյ ընդհանուր քաղաքական դրութեան վրայ, այնպիսի խառնաշփոթ տեսարան մը նկարագրելու ստիպուած եմք, որ արդարեւ մենք կը շփոթմը թէ որ կողմէն պէտք է սկսենք եւ ուր պէտք է վերջացնենք մեր նկարագրութիւնքն, զի ամբողջ վիճակը ստուերագրել մեզ միանգամայն անկանելի կերեւայ: Զխարդ եւ իցէ պատմենք կարեւորագոյն դէպքերը, սկսելով Մուշէն եւ Գաշտէն եւ ապա բարձրանալով ի Սասուն: Եւ նախ չենք կրնար ծածկել մեր խորին վիշտն սա դժպատեհ հանգամանքին վրայ, որ մենք այլ եւս ամեն դիւրութիւններէ զուրկ եմք մեր ձայնը արտասահման լսելի ընել տալու, նախկին կանոնադրութեամբ աշխարհի առաջ մերկացնելու մայր հայրենեաց մէջ տեղի ունեցած արտասովոր անցքերն: Մենք այդ մասին յոյժ շուտօրած եմք, սակայն կը յուսամք թէ մեր աղագայինք ի միտ ունելով բոլոր նիւթական դժուարութիւնքն եւ աննպաստ պարագաները մեզ մեղադիր չեն լիներ մեր ահամայ զանցառութեանց համար, այլ ընդհակառակն մեր քիչ եւ անկանոն տեղեկութիւնքն ալ ահագին ջանքերու արդիւնքն նկատելով կը գոհանան եւ յօժարափոյթ ջանահար կը լինին իրենք ալ իրենց պարտքը կատարելու, քանի որ նոյնքան դժուարութիւններով պաշարեալ չեն, քանի որ դուրս են կրակ ու բոցի շրջանակէն: Մենք յանուն Սասունցի եւ Տարօնցի հայուն կրնանք կատարելապէս ըսել եւ հաստատել թէ մենք պիտի մնանք միշտ արի, անյողբողք եւ անընկճելի եւ թէ «կայծակ, փայլակ, հուր, երկաթ» պիտի չկարենան զմեզ կասեցնել յեղափոխական ս. Գործէն, թէ մենք մեզի նշանաբան ընտրած ենք մա հ կամ ազատութիւն: Բայց եւ միւս կողմէ չենք դադարեւ մեր «Հնչակի» միջոցաւ կոչում ընել մեր հայրեն սքնակ եւ օտարաբնակ աղագայնոց, չենք դադարեւ յոյս դնելէ անոնց հայրենասիրական զգացմանց եւ պարտաճանաչութեան վրայ. չենք դադարեւ հրաւիրելէ մեր հայաստանցի եղբարց գործակցութիւնը մեզ եւ յամառ դիմադրութիւնը՝ հասարակաց թշնամոյն դէմ. չենք դադարեւ բողբոջաբար աղերսելէ

ու թախանձագին խնդրելէ մեր արտասահմանի համարիւն հայ եղբարց նիւթական, բարոյական եւ ռազմական օգնութիւնը եւ ձեռնուրութիւնը: Թող ամեն հայ ի միտ ունենայ թշնամու սյժերու անհամեմատ առաւելութիւնը, կառավարութեան, թիւրք ժողովուրդեան եւ քիւրդ աշխրթնեցող սոսկալի մոլեռանդութիւնը, կատարութիւնը եւ վայրենութիւնը: Ցարդ ոչ մի կողմէ ո եւ է տեսակ օգնութիւն մեզ հասած չը լինելն, մեր ժողովուրդի աղքատ, անզէն եւ անհասց լինելն եւ այս բոլոր պարագայից հետեւանքները, մանաւանդ երբ Սասուն եւ Մուշ մենակ մնան իրենց շարժման մէջ, եթէ գործելու, գործակցելու, օգնելու տրամադիրք կան թող չըստասեն եւ իրենց ձեռքէ եկածը չը խնայեն. ահա եկած է ժամանակն. զայն կորսնցնել՝ ժողովուրդը կորսնցնել է. հայեր, օգնեցէք եւ գործակցեցէք մեզ, «այ ժամ կամ երբ էք»:

Վ ր դ ա ց հ ա ր ս տ ա հ ա ր ու թ իւ ն ք ն . — Տաճիկ կառավարութիւնը քիւրդ աշխրթնեցող «համալիէ» հեծելազոր գրեց ոչ թէ հայոց ճնշումները ու կեղեքումները վերցնելու նպատակաւ, այլ հայ տարրն ոչնչացնելու համար: Քիւրդերը երբ «համալիէ» անուն ստացան իրենց վայրենութիւններն անարգել սկսան առաջ տանիլ: Մշոյ դաշտին արեւմտեան մասին մէջ Մ է հ մ է տ Ա լ ի անուն հուշակաւոր աւազակապետն, երբ Հ ա յ կ ե ր տ գիւղի Վ ր դ օ անուն անձէն խուրձ մը խոտ կուղէ եւ նա չուզեր տալ երկրորդ գիշեր ծառաներով ի միասին յարձակելով յիշելոյն տանը վերայ, դուրը կը կտորէ, ընտանեաց մէջ մեծ ժխոր կը փրթի: Վրդօր տղան կապելով գետին կը ձգեն եւ կը սկսեն դարձնել բայց գիւղացիք օգնութեան կը հասնին եւ անոնցմէ մի քանիսն եւս վիճարկելով ետ կը դարձնեն: Նոյնպէս սոյն աւազակապետն Տ օ մ գիւղի երկրագործէ մը հաց կուղէ եւ նա չունենալը կը յայտնէ. անասելի լուտանք թափելով եւ խարազանաց աղբեցութեան տակ կիսամեռ վիճակի հասցնելով կը թողու: Նաեւ Ղ է յ ա ի ան գիւղացիներէն ստիպմամբ կսկսի ցորեն եւն ժողովել՝ երբ մէկու մը կառաջարկէ թէ այնչափ ցորեն կամ այսչափ կորեկ քեզմէ կը պահանջեմ, նա անպատճառ ձարեւով պիտի տայ: Այսչափով ալ չը բաւականալով իւր որդին զրկելով հայոց տունները կը խուզարկէ՝ եթէ ցորեն կամ կորեկ գտնէ իր ձեռքով եւ բռնութեամբ կը տանի. վերջապէս կառավարութեան աչքի առջև յայտնի աւազակութիւն, ճնշում եւ բռնութիւն կընէ եւ կառավարութիւն աչքը կը գոցէ: Միւս կողմէն Չ ա չ ա ն կոչուած ցեղն ալ ոչխար, տաւար եւն միշտ աւարի առնելով, սպանելով գիւղեր ոսնակոխ եւ ամայի կը դարձնեն: Այս ամեն չարեաց վրայ երբ կառավարութեան կը դիմեն հայերը՝ հարեւապետ Հ ա ճ ի Ֆ է յ ի մն, որ իր վայրենութեամբ ու անգթութեամբ անուանի է, կը պատասխանէ՝ «մեր թագաւորը համալիէ հեծելազոր մը ձեռ ամեն աղգով չի փոխեր, ինչո՞ւ ուրեմն կը բողբոջէք»: Կառավարութեան դժգոհմամբ է որ քիւրդ, չ ա չ ա ն եւ ցեղեր վայրենի ճնշումները կը տեղացնեն խեղճ հայ գիւղացուց գլխուն: Եւրօպայի արդարասէր տերութիւնը թող հեռուէն ահանատես լինին Հայաստանի ժողովուրդի բարենորոգութեան՝ որ միշտ կերաշխաւորեն:

Չ ե ր ք ն կ ա լ ու թ իւ ն ք ն ճ ն շ ու մ . — Գարնան հետ վերստին ողջունեցին զմեզ խոտութիւնը եւ բլրնութիւնը: Գաշտի արեւելեան եւ հիւսիսային կողմերն ալ

Հանգիստ լինելէ հետի են: Առաւմտաւորութեան գաղտնի թելադրութեամբ այդ կողմերը քորաց աւազակախումբ մը կազմուած է. սա շատ գիւղեր եւ հայեր կը կողոպտէ: Երբ հայերը կառավարութեան կը դիմեն, իրենց կը պատասխանէ՝ «հայոց էջնեաներն են» եւ չը լսեր իրենց գանդաւոր: Այսպէս Բերդակի գիւղի վեց ջարացները կը կողոպտեն թէ ցորեն եւ թէ ջարացին գործիքները կը տանեն:

Չենք գիտեր թէ տաճիկ կառավարութիւնը ինչու վարագրաբար այս եւ այն կողմ կը վազէ եւ հանդիպածը աջ եւ ձախ կը ձերբակալէ: Առուառինչ, Բերդակի, Առաղ եւ Գերգեւանք գիւղերէն 12 անձ ձերբակալելով բանտի մուտք եւ խոնար խորշերու մէջ կը տառապին նոթի ու ծարաւ, առանց հարցաքննութեան. յանցանքներն ինչ է. յայտնի չէ: Բերդակի գիւղի մէջ տուրք ժողովուրդ (ժամանակ) պատրուակաւ, չարաչար կը տանջեն զհայեր: Մարդիկ աթոռի վրայ կայնեցնելով ամբարակներ կը կապեն սեան, ապա աթոռը կը վերցնեն. այսպէս կապուած մարդը ժամերով կախուած կը մնայ սիւնէն: Այդպէս Մանուկ եւ Արտակոս հայերը սաստիկ ծեծելով կը մեռնին: Հաւատարմի մի քանի անձինք ծառերէ գլխի վայր կախելով, արիւն բերաններէն կըսկսի հեղելի պէս վազել եւ ապա կ'իջեցնեն: Աղջիկ մը առեւանդելու նպատակաւ, նոյնպէս ի Հաւատարմի, տանեակ գաղան ետեւէն կիյնան. հայ աղջիկն լաւ կը համարի, մեռնիլ եւ իւր պատիւը անարատ պահել. բաւական տեղ փախելէ վերջ կը տեսնէ թէ անհնարին է իւր ազատութիւնն, զինք գահավիթելով սպառաժէ մը կը մեռնի: Սրտապատառ տեսարան. ընթերցողք մեր գրքածներն թող վկայասանութիւն չը կարծեն, զի ժամանակ չունիմք այս կրակ ու բոցի մէջ վիպասանութեամբ պարակել թող լաւ հասկնան թէ՛ տաճիկ կառավարութեան սովորութիւնն դարձած է այսպիսի վայրենութիւն, բռնութիւն, գաղանութիւն անել:

Մայր քաղաքին մէջ կառավարութիւնը Չալալօսան Սեդրակի եւ Պողոս մտնչաց ամսաթոշակ կապելով՝ երկու տարի է ի վեր հարիւրաւորներու ձերբակալման պատճառ եղած են. երբ հայէ մը պահանջ կընեն եւ նա չուզէր տալ, երկրորդ օրը անշուշտ կը ձերբակալուի կառավարութենէն: Այսպէս ձերբակալուած են շայոց Միացեալ ընկերութեան փոխ-տեսուչ Տիգրան Արժապետեան եւ ուրիշ 6 անձինք ալ, իբր թէ սորա յիշեալ մասնչաց վրայ ղեկովէս պարպելով սպանութեան փորձ մը ըրած են եւ չեն յաջողած: Այսպէս ձերբակալուեցաւ Սարգիս Պատեհեան անուն հարուստ ընտանեաց զաւակն, բայց այս վերջինս երկու ամիսէ ի վեր բանտի մէջ մնալով դեղին կըրփկներու շնորհիւ կազատի, իսկ մնացեալք դեռ կը հեծեն բանտի խորշերու մէջ: Ամեն խտուրթիւնը եւ բռնութիւնը անկարագրելի են: Ինչչիտ էֆ. անուն հարիւրապետն հարկապահանջութեան մը խնդրոյ համար Մշոյ հինգ թաղերու մուխթարները ի մի հաւաքելէ վերջ, երբ կսկսի անասելի լուտանքներ եւ հայհոյութիւններ տեղալ անոնց վրայ, առանց խնայելու ոչ հաւատք, ոչ օրէնք եւ ոչ ազգութիւն, հայերէն մինը կատարած բոլոր հայհոյութիւնքն իրեն կը գործնէ եւ վրան կը յարակի ծեծելու. ուրիշ հայ մըն ալ գրսէն հասնելով կը

հետեւի միւս հայու օրինակին եւ լաւ ծեծ մը կը քաշեն հարիւրապետին. մնացեալ հայերը մէջ մտնելով կազատեն ոստիկանը, բայց եւ ամենքը միասին կառավարութեան դուռը գիմելով կը բողբեն յիշեալ հարիւրապետի արօրինի վարմանց դէմ: Սոյն միջադէպին առթիւ կառավարութիւնը իւր բռնելիք ընթացքը չը գիտէ: Այս է Մշոյ քաղաքի եւ Գաշտի այժմեան վիճակը (հազար եւ մի մանր դէպքեր անյիշատակ կը թողուք):

Յեղափոխականի մը ձեռքաւար լուրեր: Յունիս 1-ին Մշոյ հարաւակողմ Սէմալ գիւղի քովերը կը պատահին երկու ճամբորդի ծպտեալ ոստիկան մը եւ երկու խիղանցի քիւրդ. սորա տեսնելով այդ ճամբորդներու զինեալ լինելը, կը ջանան ձերբակալել բայց երբ դիմադրութիւն կը տեսնեն չեն համարձակիր մերձենալ: Ճամբորդները կը մտնեն Աճալ գեղի բովերը, կարծելով թէ հայերն իրենց օդնութեան պիտի հասնին, բայց ընդհակառակն նոյն գիւղի ձերբակալեալ Գորգէի եղբայր Գաւօն, իւր հօրեղայր տ. Յովհաննէս եւ կապի Խաժօ անուն անձինք իրենց ազգականներով հասնելով կսկսին զանել եւ տեղեկացնելով իրենց գեղը գլտնուող պատրքանցի Տավրէշ անուն քիւրդին եւ իւր երկու տղայոց, կը յանձնարարեն տանիլ կառավարութեան: Երբ կառավարութիւնը կիմանայ՝ մեծ ուրախութեամբ եւ բազմութեամբ կը դիմաւորէ, ոստիկանք երեքը կը թըքնեն, կը նախատեն եւն. իբր թէ յիշեալ անձը, անուանի Միհրան Տամատեան, Եւրօպայի կողմերէն Մուշ անցած է հայ տարն գոգուել, ոտքի հանել. նոյնպէս իր հետ գտնուող ընկերը (Մշոյ դաշտի Առուառինչ գիւղացի Սողոմ (Սողոմ) բաջ երիտասարդին) ձերբակալման միջոցին նոյն գիւղի մի քանի հայեր թէեւ կախուտեն հաւար հասցնել իրենց մտակայ գիւղերուն, բայց վատ հայերը արգիլելով չեն թողոր: Արջոպէս լուր կը հասնի Շէնիք գիւղի Մովսէս եւ Գորգի ուրիշ, որն 15 քաջ երիտասարդ հեռն առնելով կը բարձրանայ լեռան գագաթն, կազմ ու պատրաստ կըսպասէ իր կեանքն նուիրել եւ ազատել յիշելոյն կեանքն. բայց մեկուկէս ժամ սպասելէ վերջ սէմալցիներէն մէկը հասնելով կըսէ «այժմ Մուշ հասուցած են, ինչո՞ւ ի զուր կսպասէք աստ»։ Գորգի գորն կը հասնայ նոցա լարած որդայթն, Խիսով եւ արտասուց կսթիլներով ետ կը դառնայ: Ճանապարհին պ. Միհրանը պատահելով կէլիէկուզանցի երկու երիտասարդներու՝ իր թղթերը եւ իրեղէնները յանձնելով կը խնդրէ տանիլ եւ պահել, որ ձորակի մը մէջ ձգեր է: Երբ նորա թղթերը գտնելով կը վազեն հաւար հասցնել, նոյն Յովհաննէսն բռնել կայ աղանց, կը կապեն եւ թղթերը կառնուն. վերջապէս մինն աղատելով կը հասնի Աշիէկուզանի Ալիանցիք կոչուած թաղը, հաւար կը հասցնէ: Նախ կը հասնին երկու կարծ երիտասարդ, որք կը տեսնեն թէ այլ եւս անկարելի է Տամատեանին կեանքն ազատել. սէմալցիներէն երեք անձ վիրաւորելով դետին կը փրուեն եւ ետ կը դառնան: Երբ ձերբակալեալները կը հասնին Մշոյ մտերը՝ տաճիկ տարն հրացանաձգութեամբ եւ հաւաքին բազմութեամբ կը դիմաւորեն. հայերը արտասուածոր աչքը կը գիտեն: Հարցաքննութեանը Տամատեանը ծաղրական ժպիտով համարձակ կը պատասխանէ. «ոչ թէ կը փախիս քիմք տաճիկ տարն ոչնչացնել, այլ մեր ջանքն է հայ եւ տաճիկ ժողովրդեան իրաւունքները հաւասարցնել եւ ջա-

նալ ժողովրդի բարօրութեան եւն: Տաճիկ ժողովուրդը եւ բնակիչները ստրատիսհար սորա ազատամիտ խօսքերէ, այնպիսի վեհանձնի մը ձեռքբերումները կը ցաւին, եւ թէ կառավարութիւնը, որ մեծ ոխ կը սնուցանէր յեշելոյն դէմ, նորա գովելի տաղանդն, բարձր միտքը եւ արի բնաւորութիւնը տեսնելով, կարծես, արտաբուստ պատկանանք մը կը գտար եւ մեծ յարգանք կը տածէր: Երբ նեղ շղթայ մը ոտքերը ձգուած կը նետեն բնտի մի անկիւն, Տաճատեանն անխռով ոտքերն իրարու զարնելով կըսէ. «աննըման փառք եւ երջանկութիւն է այս կեանքս»: Նա ամեն փառքէ վեր կը համարի շղթան ալ ի սէր բազմաչարքար ազգին որ կը կրէ շղթայ, սարուկ կեանք եւ անտանելի վիճակ: Իսկ Սողոն սաստիկ չարչարանաց կենթարկեն, խարազանը կապոյտ հետքեր կը թողու, մագլխիւով պեկները կը քաշեն, շեկակարմիր շամիւրով կը տաղեն ու կը խարեն ողկելոյն մարմինը, նա մտնաւանդ այն պատճառաւ, որ ըստ պատուէրի պ. Միհրանի, հարցաբնութեան ժամանակ խուլ եւ համր դարձած էր: Այս զոյգ զուգափառ զոհերն այսպէս բանտի մէջ կը հեծէին, իսկ դուրս ամեն հոյու սիրտ կը բարբախէր փոթորիկեցնել Գաշան եւ Մուշն: Այսպէս Մատուն եւ Մուշ հաղիւ խմբերու պատրաստութիւնքը լրացուցած էին կամ իրենց զոհելու եւ կամ Միհրանն ազատելու, յանկարծ լուսեցաւ որ գիշեր մը փոխադրած են Բաղէշ: Ճանապարհին պ. Միհրանի ոտքն կը կոտորեն. անդ եւս հասուցած միջոցին նորա եւս իրենց վայրենութիւնն կը թափեն: Ցարդ շղթայակապ, անթի ու ծարաւ երկունս ալ կը տքնին Բաղէշու մութ եւ խոնաւ բանտերու մէջ:

Թող տեսնեն հայ եղբայրներն տաճիկաց վայրագ կատաղութիւնն. արդեօք մինչեւ երբ այս կրակ ու բոցի մէջ կը տառապինք. ահա այս խժգժութիւնքն եւ անտանելի տանջանքն են որ կը մղեն զմեզ յեղափոխական հրդեհի մէջ: Ո՛ր են այն ճշմարիտ հայեր, որք կուեն չայստատանի ազատութեան. ահա այսօր է մեր կենաց եւ մահու օրն. եթէ կը ցաւին հայ հասարակութեան մը վրայ, թող իրենք ալ միանան եւ չը թողուն զմեզ մինակ մեր շարժման մէջ. եթէ կայ ամեն հայուն պարտք մը կատարելու՝ ահա այսօր է: Եղբայրներ, տաճիկ կառավարութեան այս վայրենի ընթացքն ահամայ կը մղէ զմեզ դէպ յեղափոխական ասպարէզը, և մենք, Տարօնոյ և Մասնոյ հայ հասարակութիւնքս, կը կտակեմք հայ սերնդին անմահ, անմահ թողուլ Տաճատեանի և Սողոյի անուանքն ի փառս մեր ազգի եւ յունիս 1-ըն ընել սոցա տօնախմբութեան եւ յիշատակութեան օրն: Բայց Սէմալ գեղն թող աւերակ դառնայ, թող բու եղբերդէ նորա աւերակաց վրայ, անէծք օձի պէս թող փաթթեն նորա յիշատակը: Տաճիկ կառավարութիւնը պ. Տաճատեանը ձերբակալելէ վերջ կը կարծէ թէ հայոց եռանդն ու ոգեւորութիւնը մարեցաւ. նա ժողովրդային յոթերը կ'արհամարհէ, նա կազմակերպութիւններ եւ մարմիններ բանտի տեղ չի դնէր, իր կոյր աչքերը կը տեսնեն միայն անձնաւորութիւններ. ի հարկէ բռնապետական նետած մթնոլորտին մէջ ապրող ուղեղներ այդ չափէ աւելի չեն կրնար տրամաբանել:

Սր է ի սն դրու թիւն. Երբ հայ երիտասարդները տեսան թէ անկարելի եղաւ պ. Միհրանի ազատութիւնն, աչք դարձուցին ձերբակալողներու վրայ: Այսպէս օր մը խուժք մը յարձակում գործելով ձերբակալող Տաճ-

րէշ անուն քիւրդի վրայ կսկսի դ սրնել բայց սս ձիով լինելով կը փսխէ. թէ եւ խուժքը ամեն ջանք կը թափէ և իրիկուն վրայ կը հասնէ, սակայն նա մեծ սարսափով փախչելու ժամանակ դաշոյնը դրամի քսակն կը կորսնցնէ և ինքն եւս ձորակի մը մէջ գլորուելով կիսամեռ հաղիւ կաղատի: Այս վրէժխնդրութեան փորձն թէ եւ անյաջող բայց բրգաց մեծ սարսափ ազդեց: Նոյնպէս խիղանցի քիւրդ մը օր մը յանկարծ Մասնոյ լերանց վրայ սպանուած եւ իր իշոյ վիղբ կապուած, գլխաթին ալ իշոյ գլուխը գրուած կը տեսնուի, քանզի ծերբակալողներէն երեքը խիղանցի էին: Թող սուլթանը ճգնի, որչափ կրնայ. թող բաջ գիտնայ որ ոչ սուր, ոչ թուր, ոչ մահ, ոչ արտոյ, ոչ բանտ կարող են բաժնել մեզ մեր նպատակէն:

Սասունն իր վերջին ճգնաժամի մէջ, Երազն իրակնացաւ. հասանք դարնան եղանակին, տաճիկ կառավարութեան վայրենի խժգժութիւնքն եւ բռնած ընթացքն մղեցին հայ ժողովուրդը դէպ յեղափոխական կրակն ու հրդեհը: Երբ պ. Միհրան Տաճատեանը ձերբակալուեցաւ, երեք օր չանցաւ Մշոյ յիսնապետ Ի ս կ է ն տ է ր աղան 15-20 ոստիկանով Մասնոյ կից Գաւառ դաւառակի Շէնք գիւղի վրայ յարձակում գործեց՝ գիւղի գլխաւորները ձերբակալելու նպատակաւ, նոյն յեղափոխական Շէնք գիւղի բովերը ձերբակալուած է՝ պատճառելով: Նախ հովիւներուն կը հանդիպեն, կսկսին հրացանի գնտակներ տեղացնել. նորա փսխելով գիւղը հաւար կը ձգեն. այդ պարագային նոյն գիւղի ուս Գրիգոր՝ անցած հայ գիւղացուց գլուխ՝ առջևները կենէ. կը սկսի կռիւը, ոստիկանք կը փսխին. ոստիկան մը երբ քարի մը ետեւ կապաստանի՝ հրացանի գնտակներ կարկուտի պէս կը թափին. ոստիկանը գլորուելով ջուրի մէջ կիչնայ: Ահա այսպէս տաճիկաց վայրենութիւնքն և հայոց խրատունները զՄատուն արեան հեղեղ դարձուցին: Մատուն իր պարտակնութիւնը կատարեց. եթէ կան անկեղծ հայեր թող կցորդեն այս կրակ ու բոցին. արդեօք ո՞ր հոյու խիճ ինքզինք չի տանջեր, երբ աստ հայերը՝ նօթի ու ծարաւ իրենց հողերը արիւնով կը ներկեն: Միթէ հեռուէն անտարբեր կը մնան:

Մատուն եւ Գաւառ կոչուած գաւառակներն Մշոյ հարաւակողմ՝ երկու տարուէ ի վեր պաշարման վիճակի մէջ են. իրենց դիրքն քաշուտ լինելով հող չունին, միայն թէ ամեն տարի Տիգրանակերտի եւ Մշոյ դաշտերը կ'սրաւաններով երթալով իրենց ընտանեաց օրապահին հաղիւ կրնային հայթայթել բայց տաճիկ կառավարութեան դրդմամբ քիւրդ աշիրէթներն ճամբաները գոցելով՝ այսօր լոկ բանջարեղէններով կապին: Յայտնի եւ ակներեւ կը փայլի, որ այդ գաւառակներէն մարդկութիւնը պիտի վերնայ եւ անանութեան պիտի փոխուի: Եթէ Տիգրանակերտի դաշտն երթան՝ բաբարանցի եւ խիղանցի աշիրէթը կողպտելէ զատ՝ նոյն իսկ խեղճերու կենացն եւս չը խնայեր. եթէ Մշոյ դաշտն երթան՝ տաճիկ ժողովուրդն եւ կառավարութիւնը կը ձերբակալեն, կը կողպտեն, կը ծեծեն ևն: Պատճառն ոչ այլ ինչ, այլ իբր թէ յեղափոխականաց ասպատանարան եղած են. վերջապէս կառավարութիւնը ի զուր չէր որ քիւրդ աշիրէթներէն շամիտիէ հեծելազօր գրեց. իր նպատակն էր հայ տարրն ոչնչացնել. եթէ այսօր սուլթանէն եւ իր արբանեակներէ հարցուի, «չայստանի հանգըստութեան եւ անդորրութեան համար է, կը պատաս-

խանէ: Այո, եւրոպական դասընթացներու մէջ այսպէս կ'ստեղծուի նա զոգեւել տեղութեանց աչքը, իսկ Հայաստանի մէջ զինն ինչ եւ Հայ հասարակութեան վրայ հանելըն էր իր նպատակը: Թող տեսնեն, թող հասկընան աւազակապետի խաբէրայութիւնը: Երբ տեսաւ թէ, եթէ կրթեալ զօրքով Հայ հասարակութիւնը ոչքնչացնէ՝ պատասխանատուութիւնը կը ծանրանայ իւր վրայ, յայնժամ Համիտիէ հեծելազօրաց հետ միանալով իւր ամենամեծ աշխատութիւնն եղաւ նախ Սասուն (Տալարիկ) եւ Գաւառ ասերելը: Ահա այս նպատակաւ Զիլանայ շէխ Մէհմէտի ն եւ մօլլա Ամրին հարիւրաւոր նամակներ, յատուկ տաճիկ պաշտօնեայնէր զոկեց և այդ կրօնամօլ շէխներ ամբողջ աշխրաթներն համողեցին՝ ըսելով թէ դիտարկելի մը կին եւ աղջիկ առեւանգել՝ արդարութիւն է, զայն կողպտել Աստուծոյ գործ մը կատարել է, զայն սպանելով նոցա թափած արեան կամիւններուն չափ հիւրի (հաւերժահարսն) պիտի առնէր Աստուծոյ ձէննէթին մէջ: Այս խօսքերով հազարաւորներ ի մի կը գումարուին յիշեալ շէխներու քով: Կորս իրենց կրօնամօլ քարոզութիւնը ընդհանուր բազմութեան առջեւ կրկնելէ վերջ, կառաջարկեն Սասնոյ վրայ քալել: Սասունը ոտնակոխ ընել, քանզի յՍասունը մտադիր է կառավարութեան դէմ ապստամբել: Տրաման եկած է մեղ կառավարութեան հնազանդութեան բերելը: Այս յախուռն բազմութիւնը կուխտէ ի միասին շէյխի եւ մեծ մարգարէի անուան վրայ ետ չը դառնալ մինչեւ Տալարիկի հիմը չը քակել: Այսպէս Զիլանայի Շէյխտանտացի, Ռաշքօն թցի, Պատաքանցի, Խիզանցի եւ Բագրանցի աշխրէթներն յունիս 14ին սկսան քալել դէպի Տալարիկ: Երբ այդ ձայնը հրատարակուեցաւ՝ կէտիկ-կուզան եւ Շէնիք գիւղերու գլխաւորներն՝ երիտասարդներն ի մի հաւաքուելով օգնութեան կը հասնին ի Տալարիկ: Երկրորդ օր (յունիս 15) հայոց եւ քրքրաց ընդհարումն եղաւ: Թէեւ քրքաց բազմութիւնը անթիւ էր, բայց Սասնոյ առիւծներ քարանց ծերպերու մէջ մտնելով կսկսին կռիւր: Երբ քիւրդեր կը տեսնեն այդ վարազաբար յարձակումը ետ կը փոխնին, վեց ճանապարհ երթալով կը պատահին ահագին բազմութեան մը եւս, որ Տիգրանակերտի դաշտէն եկած էր և որոյ գլուխը անցած էին մի քանի ծպտեալ ոստիկան եւ հարիւրապետ Էմէր աղան: Երբ կը տեսնեն թէ իրենց թիւը կը հասնի 5000-ի կրկին կը դառնան իրենց վայրենի կիրքն յագեցնել և ետ դարձաւ այդ ահագին բազմութիւնը: Հայք թէեւ խիստ սակաւաթիւ, հազիւ 200, կարծես իրենց թշուառ կեանքէն ձանձրացած կընտրէին մահը ըսելով՝ «օր մը անպատճառ պիտի մեռնիմք, թող այսօր ըլլայ մեր մահուան օրը: մենք պիտի լինիմք Հայաստանի ազատութեան արշալոյսն, մենք մեռնիմք քաջութեամբ, թող Հայ սերունդն ապրի ազատ:»

Յունիս 16ին երեք միացեալ գիւղերու երիտասարդներն կը հաւաքուին Տալարիկի Մերկեր կոչուած բլրակի գլուխ, կը բաժնուին երեք խմբի: Տալարիկոց խմբապետներն էին Գաբրիէլ քահ, Գասպար Խաչօեան, Պետրոս Չուարեան, Գասպար և Մկրէ Պշօեան, Համլէ Գարիեան, Կէլիկ-Կուզանցոց՝ տէր Բաջ քահ, Մկրտիչ Յովհաննէսեան, Պետրոս Տ. Ղազարեան և Սրբոյ Օսէեան, Շէն ըքցոց՝ Գրիգոր Մովսէսեան: Ահա այսպէս կար-

գաւորելով՝ քաջալեր կը կարդան. «Ժողովուրդն ուրախ և զուարթ կը սպասէ պատերազմի ժամուն. կանայք կը գոռան» յքաջ եղէք, պատուով մեռէք, մեր մարտէն ձեզ օրնական:» Աերջպէս այսպէս կազմաւ պատրաստ կը մնան, բայց անօթի ու ծարաւ: Երկրորդ օրը յունիսի 17ին թան ու թան-հատ նախաճաշիկ ընելէ վերջ, ժամը 3ին բացուեցաւ ահեղ և մեծ պատերազմը: մէկ հայու դէմ 40 ու 50 քիւրդ կանգնած էին. բայց քաջ Սասնցիք իրարու ձայն եւ խրատոյս տալով գետակները կարկուտի պէս կը թափէին. հրացանաց ամպ կը ձեւանար. որոտունքը ըսելիքը կը խլացնէին. քիւրտք իրարու վրայ կը գլորուէին, դիակները դիմառաւ կը խստալին. բայց քիւրտք փոխանակ յետս նահանջելու կատարաբար մօլլա Օմարի ետեւէն ինկած դիակները ձորերու մէջ քաշելով կանցնին: Աերջպէս հայերը չորս կողմէն կը պաշարուին և այլևս յետ նահանջելով կը կուռին: Թէ հայոց և թէ քրտաց կողմէն կիցնան հարիւրաւորներ. բայց փոխանակ վհատելու՝ կըրուելով կը հասնին Տալարիկի ամուր ապաստաններու մէջ և կուր կրկին կը սաստկանայ. անկեղց հեկեկանքը վերաւորելոց մանչիւնը օրը կը թնդացնէին: Քիւրտք հասնելով հայոցմէ հեռու եղած տուներու եւ ընտանեաց, շէյխի եւ կառավարութեան պատուիրանաց համեմատ, տուները կայրին, կանայք եւ աղջիկներ ապառաժներէն վար կը ձգեն, մանր տղայք կտրտելով ջուրերու մէջ կը թափեն: Ո՛հ աղէխարշ տեսարան. կանայք եւ աղջիկներ արտասուալից աչք կաղաղակեն՝ յմեռնինք և ազատուինք այս կեանքէն. և ոմանք ջուր կը հասցնեն պատերազմողաց, ոմանք գրկած իրենց մանուկները քարանց ծերպերու մէջ կը թագչին: Սոյն տեսարանը կը յիշեցնէր մեզ մեր Բաքիի շէյխ Զէլլալէ գինի էջերը: Աերջպէս կը հասնի գիշերը. քիւրտք յետս կը նահանջեն, պատահած ոչխար, տաւար, ջոթի, իրեղէններ հեաներն առնելով: Հայք ետեւներէն կիցնան գէթ իրենց աւանի կողպուտն յետս դարձնելու, բայց գիշերուայ մութն, նամանաւանդ անօթի ու ծարաւ լինելը անկարելի կընեն: Երկրորդ օրը քիւրտք Իշխան ձոր հայ գիւղացիք գաղտուկ լրկելով 50էն աւելի դիակ կը տանին, իսկ հայք եւս իրենց դիակները ի մի գումարելով տխուր, բայց հպարտ կը թաղեն: Հաշիւն առնուեցաւ. 50 հայ երիտասարդ պատերազմի ժամանակ իրենց արեամբ կը պսակուին, 100 կին եւ աղջիկ ապառաժներէն վար գըլորելով կը մեռնին, 100 ալ մանր տղայ եւ աղջիկ կտրտած ջուրերու մէջ թափած են: Հայոց գլխաւորաց կողմէ ինկան Մկրտիչ Յովհաննէսեան Կէլիկ-Կուզանցի, Տալարիկցի Բլօեանց Մկրտեան Խաչօն, Տարսին Պօղոս անուն երիտասարդներն. հայ սրտերը ի սուգ կը մտնեն սոցա մահուան առթիւ: Մկրտեան պատերազմէն օր մը առաջ կը պոռար. յմէկ հատիկ որդի ունիմ և ազգին զոհ կուտամ: Կատարուեցաւ իր փափազն: Կէլիկ-Կուզանցի Մկրտիչն կըսէր. յուխտած եմ ազգին և այսօր կը կատարեմ իմ պարտքս: Այսպէս այս գեղեցկագէտ երիտասարդներն արեան մէջ թաթախեալ հանգիստ սրտով կը մեռնին: Այս ահեղ պատերազմի և այս անկեղծ երիտասարդաց յիշատակն թող անկեղծ մնայ Հայ սերունդին մէջ և ամեն տարի յունիս 17ին թող լինի Սասունցոց տօնախմբութեան օրն. ով գիտէ, գուցէ Սասունցիքս այս հրքդէհէն չազատուինք. ուրեմն կը կտակեմք յիշատակաց գոթի

մէջ գրուիլ սոցա անուանքն ու տօնախմբութիւն և ան-
մահ թողուլ հայ սերնդին:

Քիւրդը յետ դարձած ժամանակ Տալուրիկի Արէ
անուն երիտասարդի դիակն կը պատահին. երբ հայերը
կը մտանան, ձեռքերու վրայ վերցուցած մաս. մաս կը կարճ-
տեն և կը ըսեն. «մագրը ժէ ու ա խոլի», այսինքն մենք
ձեզի զաւուրմայ (եփուած ուտելու միս) ըրինք: Հայերը
կը կատարին, բայց դիշերուայ մուժն և և երկուտեր յոգ-
նութիւնն իրենց վրէժխնդրութեան արգելք կը լինին,
թէ և քոզաց կողմէ քառապատիկ էր ինկնողներն և և
ոմանք կատարաբար անլուր հայհոյութիւններ կը տեղացը-
նեն, ոմանք կուլան իրենց գլխաւորներու դիակներու վրայ:
Այսօր Սասնոյ լեռներու վրայ գիշատիչ թռչուններ կը
չօթին, կուշտ կուտեն և հանգիստ կը ննջեն բարձրա-
բերձ ժայռերու գլուխ. անդրք այնչափ կերան որ չը կըր-
ցան վեր թռչիլ: Վերջապէս ջուրերն ու քարեր, հովի-
տըն ու ձորն արեամբ ներկուեցան: Երբ այս ահագին
պատերազմը սկսաւ. հայերը ուրախութեան ժպիտ ցոյց
կուտային, իսկ տաճիկ կառավարութիւնը կատարի գայլի
պէս սկսաւ զօրք հասցնել Սասնոյ շրջակայքը: Նախ Մշոյ
ժողովոյ անդամ Գ ա լ ի պ է ֆ. և հարիւրապետ ֆ է յ-
ի մ ն, որոնց խժոժութեանց ու հարստահարութեանց
համար միշտ գրուած է, 30 ստիկանով կերթան Կէլիէ-
Կուզէն գիւղի օրիս Պ ե տ ո ի տուն: Պետօն և իւր եղ-
բօր տղայ Ա է ն, որք գովելի են իրենց հաստատամիտ
բնաւորութեամբ, ընկերաց պաշտպանութեամբ և ազգա-
սիրական ձգտումներով, կը փախչին և կը պահուին: Այդ
խեղճերու թշուառ վիճակին չը նայելով՝ կսկսին իրենք
անձամբ տուններ մտնել, իւր սեր, ոչխար և տաւար բե-
րել և ուտել. հաց և աղ գտնելն արգէն հօշոյ է. երբ
գիւղացիք այսպիսի վայրենութիւններ և հարստահարու-
թիւններ կը տեսնեն, սարսափահար լեռնէ լեռ կը փախ-
չին. մերկ ու բոսիկ, արեւու առջև կայրին ու կը մրկին,
բայց նորա իրենց խտուրտութիւններն աւելի կը բազմապատ-
կեն: Երկու օր վերջ հասան 200 զօրք եւս. անոնք ալ
իրենց կիւրքն յագեցուցին. ամեն դռները փակուած ոչ ոք
պատահի կը տանեն. վերջապէս 300էն աւելի զօրք Մշոյ
կողմէն, իսկ 400էն աւելի Կիւզի կողմէն. այժմ Տալու-
րիկի 7 գիւղերը և նրա շրջակայքը գտնուած Շ է ն ը ք,
Ս է մ ա լ, Ա լ ի ա ն ց ի կ, Կ է լ ի է-Կ ու զ ա ն, Ա զ-
բ է կ, Խ տ ա ն, Ս պ զ ա ն ք և Ե զ կ ա ռ ա գիւղերը
պաշարման վիճակի մէջ գտնուած են: Սասունցիք փախստա-
կան՝ քարանց ծերպիտէն հաց, հաց կը պոռան: Եթէ գի-
տենային թէ հայ եղբայրներէ օգնութիւն մը կը հասնի
իրենց խեղճ ընտանեաց, այսօր մինչև Գուշն ալ արիւ-
նով ներկուած պիտի լինէր: Թող այդ հայերը ոսկւոյ
դռներ լինին, իսկ աստ նօթի ու ծարաւ կը մեռնին:
Բաղէշի կ ու ս ա կ ա լ ն ա լ 160 ձիւտորով Գաւառի
ու Սէմալ գիւղի մէջ նստած մէկ կողմէ կանոնաւոր զօրք
կաւելցնէ: Պատրքանցի աշխէթը կանչելով՝ Շ է ն ը ք գիւ-
ղի մէջ լեցուցած է: Սասնոյ քոզական (չախմախի) զեն-
քերը և գլխաւորները ժողովելու մտադրութիւն չունի:
Ահա այսպէս է այսօր Սասնոյ գաւառը. հօգէհին մէջ ին-
կած է թէ և, բայց լուռ ու մունջ կորուսելու տեղ կը ու-
ռելով մեռնելու պատրաստակամութիւնը կը մղեն զՍա-
սունցին դէպի լայնածաւալ և ընդարձակ գործ մը՝ յորմէ

պիտի օգտուի ամբողջ հայութիւնն. իսկ Սասունցին ամեն
կողմէ խեղճ ու անօգնական պիտի ներկէ իւր հողերն ու
քարեր, ոչ ոք իրեն ընտանիքէն և զաւակէն ողջ մնա-
լու պայմանաւ:

Թէ և Տարօն և Սասուն պիտի համբերէին որչափ
կարելի էր, բայց տաճիկ կառավարութեան և նոյն իսկ
վալի Մ ու ս ա ֆ ա փ ա շ ա յ ի անտանելի վայրենու-
թիւնքն են պատճառ, որով թէ Տարօն և թէ Սասուն
իրենց վերջին ձայնը պիտի արձակեն, որոյ արձագանքն
յաւիտեան պիտի հնչէ: Բայց այդ արձագանքն անէճքի
արձագանք պիտ լինի այն հայերուն, որք վատութեամբ
հայութեան անունը կաղտոտեն և իրենց եղբայրներու
կորստեան և արեան հովիտներու մէջ դիմաւալ խա-
ղալուն հանդիսատես կը լինին: Թող տեսնէ քաղաքա-
կիթ Եւրոպան թէ ինչպէս կառավարութիւնը քրդական
բանակներ կաղմած և ինքն զլուխ անցած՝ հայ տարն
կոչնչացնէ: Քիւրդերը վայի առջև հայ գիւղերու մէջ
պար, խաղ և ուրախութիւն կը ընեն: Տարօնց երկրի ա-
մեն հայ գիւղերու մէջ քրդական բանակներ լեցուցած,
բացարձակ ճնշման հրաման տուած է: Մուշ քաղաքի
մթերանցի գէնքերը տաճիկ ժողովուրդին ցուած է: Ա-
հա այսպէս կը բարեկարգէ և ժողովրդի բարգաւաճ-
ման կը նոյն, իրեր և ին ա մ ա տ ա ր հ ա յ ր: Բաղէշի
վ ա լ ի ն Սէմալ գիւղի մէջ նստած՝ մէկ վայրկեան հեռու
Շ է ն ը ք գիւղէն Պատրքանցի Մսօ հոշակաւոր աւազակն
ցերեկով Ծ տաւար կը տանի և Զակոր Տէր-Սոսրելեան
անուն երիտասարդն ալ թուրով կը կտրէ: Նոյնպէս Ա-
լիանցիք կոչուած թաղի վերայ յարձակուելով Մարտի-
րոս Հայտեան անուն երիտասարդն կը զարնէ և քանի
մը տուն կողոպտելէն՝ Սահակեան Թ ա թ ո ւ Խ ա լ ո
անուն հայերու երկու եզր կը տանի և երբ նորա կը
ջանան իրենց աւարն ետ առնել, Մանուկ անուն հայն
ալ վերաւորելով կերթան: Նոյնպէս Ն ո ր է ի տուն գա-
լով կսկսին յայտնի կողոպտել: Եւ այսպէս այդ գիւղն ա-
ւերակ դարձաւ: Երբ այս ամեն չարեաց վրայ վալին կը
բողբեն կը պատասխանէ. «դեռ այս չափը ձեզ համար
քիչ է»: Ահա վալի մը պատասխանը: Այս կրակ ու բո-
ցի մէջ կը տառապիք, բայց շատերը մեր գրածները դեռ
վիպասանութիւն կը կարծեն. թող մտնեն երկրի խորը և
յայնժամ լիովին պիտի տեսնեն որ սորա մնացեալներու
առջև դեռ ոչինչ է: Արդեօք Տարօնց երկրի ո՞ր հայն
է որ արտասուք հեղեղի պէս չի թափեր, ո՞ր մայրն է որ
իւր որդին չի լար, ո՞ր կոյնն է որ իւր կորած կուտութիւնն
չողբար, վերջապէս անտառքն ու քարեր կը շարժին
բայց համարին հայ եղբայր աւքերը չեն գալարի

(Վերջը յաջորդ համարում.) ԴԺՈՒԲԻ

ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԿԵՆՏ-
ՐՕՆԱԿՆ ԲԱՆՏԻ ՄԷՋ.

Կ. Պոլիս, 23 հոկտեմբեր 1893.

Չեզ յայտնի է թէ Բիւզանդիոնի կեդր. բանտի բս-
ղաքական յանցաւորաց թիւը աւելի ստուարացաւ Գս-
ղափոյ դատապարտեալներու գալով և կարծես նոյն
բողբէին նոցա բանտային կեանքն աւելի ծանր կերպա-

րանք մը ստացաւ, եւ նորերու գալէն վերջ թէ բանտի պաշտօնէից եւ թէ թուրք բանտարկեաց զայրոյթն ու մոլեռանդութիւնն աւելի սասակացաւ բանտարկեալներու դէմ, եւ սկսան իրենց սովորական լեզուով ամեն տեսակ նախատիրք ու հայհոյանք տեղացնել նոցա գլխին: Նոցա, որք իբր յեղափոխականներ թշուառութեանց ու ցաւոց մասնելով իրենց սիրելիներն յանուն ազատութեան բանտարկուած են, աւելի ծանր ու անհասկալիութեան է թուրքերու այս բարբարոսական վարմունքը, քան թէ բանտի խոր եւ մթին անկիւններու մէջ ապրել:

Արդէն Պօլսոյ կեդր. բանտը, որ հին դարերէ մնացած չէնք մը ըլլալ կը թուի, իր բարուկիր, խոնաւ եւ մթին գեանափոր յարկերով սաստիկ վնաս կը պատճառէ առողջութեան. բոլոր բանտարկեալներ այս խոնաւ յարկերի տակ փականքներով փակուած են. աւելցուր նաև ասոր վրայ մարգասպան, գող աւաղակ եւ սրիկայ բանտարկեաց ընկերակցութիւնը, այն ատեն կունենաս հին դարերի բարբարոս ազգաց ահ ու սարսափ ազգող բանտի ճիշդ պատկերը: Հայերը որ իբրեւ քաղաքական յանցաւորներ մեծաւ մասամբ բերդարգելութեան դատապարտուած են, պէտք էր ըստ կանոնի տրամադրութեան, բերդերի մէջ մնային. սակայն կը տեսնեմք որ տրուած վճիռներ, որ մասամբ կրնան նոցա նպաստաւոր ըլլալ, երբէք չեն գործադրուիր: Եւ ահա այսպէս նոցանէ ոմանց երեք, ոմանք երկու եւ ոմանք մէկ տարիներէ ի վեր իբր շլթայակապ ոճրագործներ բանտի խոնաւ խորշերի մէջ կը պահուին, որը հազիւ կրնան երկու ժամ արեւ եւ լոյս սեւնել. միշտեւ միւս կողմանէ մահուան, ցկեանս բանտարկութեան եւ տաժանակիր աշխատութեան դատապարտուած թուրք բանտարկեալներ իբր բերդարգելներ, արձակ համարձակ կրնան շրջագայել բանտի ամբողջ շքրջափակին մէջ: Իսկ հայ բերդարգելներն բանտի խոնաւ մութ խորքերում փակուած՝ երբէք չեն կարող պարզ երկինքը դիտել, որով գէթ կարենային իրենց ցաւերն մի քիչ ամօքել: Այսպէս նոքա բոլորը դժգոհուած, նիհար, իբր թէ սաստիկ հիւանդութեամբ վարակուած ըլլան. միշտ մեղամաղձիկ՝ նոցա թափառկոտ քայլերը կը պատեն բանտի մութ անկիւններու մէջ: Համարակի առթիւ, բանտը սաստիկ վարակեալ էր, շատերը շլթալի տակ առնրուած, էին. բժիշկներին այցելութեան պահուն, բանտարկեալները մի քիչ ազատ պատիւ թոյլատրեցին՝ ցուցնելու բժիշկներուն թէ միշտ այսպէս ազատ կը պահեմք բանտարկեալները: Բայց նոցա մեկնելովը, հակառակ տրուած հրահանգաց եւ հրամանաց, կրկին անմիջապէս ոչխարներու պէս սենեակներու մէջ կը փակեն ամենքը: Եթէ մը խիթարութիւն մը ունին այդ առթիւ՝ քոլերայի զօհ չուչունեցան, բացի տէր Սուքեասի տէնօր Յակոբէ որ թոքախտէ մեռաւ: Գլ սանձարձակ կաշառակերութիւն կը տիրէ. բանտարկեալներն իրենց ծնողներուն նստակ զրկելու համար պէտք է նախ բանտի պաշտօնեաների անյապ կոկորդը լեցնել. շատ անգամ տրուած նստակները պատուելով ստակը իրենց գրպանը կը նետեն, նոցա խաբէրով թէ նամակը զրկեցինք. նոյնպէս ծընօղներէն եկած նամակները առնելու համար: Եթէ որ չը դիման սով բանտի խոնաւ յարկերի տակ ապականեալ օրի մէջ ապրել եւ տեսնէ իր առողջութեան վնասուիլը եւ ուզէ աւելի լուսաւոր ու փայտաշէն յարկ

մը փոխադրուիլ, պէտք է բանտի տնօրէնի եւ միւս պաշտօնեաների անյապ կոկորդը կշտացնել, որ կ'արենայ իր փափագանաց հասնիլ: Բայց այս եւս բացառութիւն կը կազմէ, զի նոցանէ շատեր թշուառութեան եւ չքառութեան մատնուած ըլլալով չեն կարող թուրք պաշտօնեաներու այս պահանջներ կատարել եւ կը հեծեն ու կողբան, մաշելով հիւանդութենէ բանտի խոնաւ խորշերու մէջ: Տնօրէնի եւ այլ պաշտօնէից բանտարկեալների տրուած ուսուստի եւ այլ ծախուց մէջ գործած վեղծումները եւ ուրիշ տեսակ տեսակ կաշառակերութիւնները միառմի թուելու համար թիրթիր պէտք են: Գլորքեր բոլորովն արգելուած են հայոց: Նոքա երբէք չէին կրնար կարծեր որ գաւառական բանտերի մէջ տեղի ունեցածը հոս ալ ըլլայ. թիւրն ամեն ինչ կեղծիքի տակ կը ծածկէ. սակայն կը հաստատանք թէ ամեն ճշմարտասէր անձ դիւրաւ շարժի խաբուի թուրքի շքուցուցիչ կեղծիքներէն: Եւ ահա այսպէս տեսնելով որ բանտարկեաց վիճակը, վճիռների անգործադրութիւնը որ ըստ օրէ աւելի կը ծանրանայ եւ անտանելի կը դառնայ, տեսնելով որ թէ թուրք բանտարկեալների եւ թէ բանտապանների զայրոյթն աւելի եւս կը գրգռուի եւ նկատելով որ նոցա կեանքը բոլորովն անապահովութեան մէջ է, ուզեցին նոքա այն ծանր վիճակին վերջ մը տալ. քանի քանի անգամներ թէ բերանացի եւ թէ աղբսագրով դիմեցին բանտի տնօրէնին, որ ուր որ անկ է դեմելով փութեցնէ նոցա իրենց արտարաւայրերը. սակայն նա կատարեալ լուրջութիւն պահեց եւ մինչեւ իսկ այս մասին բանտարկեալներէ շատերին հետ խիստ լռութեամբ վարուեցաւ: Ուստի բոլոր բանտարկեալները ցուցնելու թէ իրենք այլ եւս չեն կարող այս խոնաւ յարկերի տակ ապրել, որոշեցին հոկտ. 7ին ընդհանուր միաբանութեամբ հաց չառնել, հասկցնելու համար թէ նոցա տրուած անիրաւ վճիռները վաւերացնելով, իրենց արտարաւայրերը զրկեն: Տնօրէնն ի տես այս վերջին ձեռնարկին, անհուն զայրոյթով մը բորբոքած սկսաւ ամեն տեսակ անարգանք, հայհոյանք եւ լուտանք տեղացնել նոցա գլխին, նոյն իսկ զինուորների ձեռք նոցա ծեծել սպառնացան, իբր թէ նոցա իրաւացի արարք բանտի մէջ ընդհանուր խոռվուութիւն պատճառեր է, թէ եւ նոքա ջանացին բացարկել թէ իրենց նպատակը չէր այն, սակայն անխելի մնաց. և քանի նոքա կը ջանային պարզել իրենց միտքը, նա աւելի եւս կը վարդապանար եւ սպառնական ձեւով կը յարձակէր նոցա վրայ: Բանտի բակի մէջ ոստիկաններէ եւ զինուորներէ շրջապատուած, ատոնց բոլորին նախատանաց եւ հայհոյանաց առարկայ եղան բանտարկեալները: Բայց ասով եւս չը կրնալով իրենց գաղանական կիրքը յազեցընել՝ բանտարկեալներու բոլորն ալ զոյգ-զոյգ ծանրածանր շլթանների զարկած նետեցին բանտի ամենացած և ստորերկրեայ մութ խորշերը, որ կը կոչուի Չընտան, ուր լոյս երբէք չի թափանցիր, գետիւր բոլորովն թաց, պատերը խոնաւ, օդը նեխեալ. հոս մնացին Յօր եւ Չգիշեր, բոլորովն առանց հացի եւ առանց ուտելի ծածկոցի, անթի եւ մեղ թաց գետիւններու վայ. դռան վերայի փոքրիկ ծակին բացուելն անգամ զլառուեցաւ. միշտեւ հասարակ ոճրագործներ որ քար հետ կուտու համար հոս կը նետուին, նոցա հանգստութեան համար ամեն դիւրութիւններ կընծայուի: Ասով թիւրքին նպատակը ոչ այլ

ինչ էր, եթէ ոչ հայ բանտարկեալներու մահը փութացընել: Յօր յետոյ հանեցին նոցա այդ զընտանէն բոլորովին ուժաթափ, դունատած, նիհարացած, քայլու անկարող: Այդպէս թաց հողերու մէջ թաթախուած կը ներկայացնեն նոցա կրկին տնօրէնին որ իբրեւ անագորոյն ճիւղ իր զոհին վրայ խնդալով եւ ծաղրական ձեւով մը յիշեցնէր, խելքերնիդ գլուխնիդ եկա՞ւ ըսելով՝ հաղորդեց թէ պէտք եղած տեղերը դիմած է նոցա իրենց արտօրավայրերը զօգտու համար եւ այնու հրամայեց շղթաները հանել: Երանի թէ նորա այս խօսքերը սոցոյ՛ք ըլլային եւ շուտ կատարուէր, որ ազատէին թէ բանտի ապականեալ օրէն եւ թէ պաշտօնեաների գաղանական վարմունքէն:

ԱՆՈՒՆ.

ԳԱՂԱՏԻԱՅԻ ԴԱՏՈՎ ԴԱՏԱԳԱՐՏԵԱԼՆԵՐԸ.

Կ. Պոլիս, 5 յունուար 1894.

Գատապարտուածների թիւը 43 էր, որոցմէ 9 հոգի պիտի զօհուին Ղարսի Թարսի օլուս, 14 հոգի Աքիս, 10 հոգի Ռատոս, մնացածները զանազան տեղեր: Վերջապէս այդ 43-էն շատերն արդէն զրկուեցան իրենց արտօրավայրերը:

4-ԱԿԱՆ ՏԱՐԻ ԲԵՐԴԱՐԳԵԱԼՆԵՐԸ.

- 1) Սենեքերիմ Գապագճեան, 2) Գալըպճի Մուշու,
- 3) Միհրան Վարդանեան, 4) Հաճի Յակոբ Տօլանեան, 5) Ստեփան Պոյաճեան, 6) Յարութիւն Սեմուխեան, 7) Մամաս Օնանեան, 8) Յակոբ Չօլագեան:

Սոքա զրկուեցան իրենց արտօրավայրերը նոյնմբեր 17-ին:

6-ԱԿԱՆ ՏԱՐԻ ԲԵՐԴԱՐԳԵԱԼՆԵՐԸ.

- 1) Պատուելի Մարտիրոս Գալուստեան, 2) Յարութիւն Գարակեօզեան, 3) Ժամագործ Յակոբ Տապաղեան,
- 4) Գաբրիէլ Վարդուկեան, 5) Մկրտիչ Փափազեան, 6) Կարապետ Կիւրիեան:

Սոքա զրկուեցան իրենց արտօրավայրերը դեկտեմբեր 15-ին:

3-ԱԿԱՆ ՏԱՐԻ ԲԵՐԴԱՐԳԵԱԼՆԵՐԸ.

- 1) Արսէն Էֆ., փաստաբան, 2) Ղազարոս Ատրեան,
- 3) Գալուստ Ուզունեան, 4) Յովհաննէս, վանքի սպասաւոր, 5) Շաւարշ Եսայեան, 6) Խաչատուր Օղլախճեան,
- 7) Սարգիս Միւրիլեան:

Սոքա զրկուեցան իրենց արտօրավայրերը դեկտեմբեր 30-ին: Տեղս բանտը կը մնան դեռ տասնէն աւելի հոգի:

ԱՆՈՒՆ.

8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՁԱԳԱՆԳՆ ԱՍԵՐԻԿԱՅԻ ՄԷՁ.

Ուստը, Մէս. 25 յունուար 1894.

Այս անգամ «Հնչակի» տասներորդ արիւնշաղախ թւոյն այտուղ հասնելն մեծ յուզում յառաջ բերաւ: Տեղոյս Հնչակեան Մասնաճիւղն որոշեց ամիս մը

սուգ պահել, հրապարակային ժողովներն չորս շարաթ սուգի հանդէս կատարել անմահ Բարսեղ Զարարեանցի եւ ընկերներն՝ Միխիթ սր Տէր-Նշանե սնի եւ Միհրան Զէն-Կիւճեանի դիւցազնական կուռի ու մահուան առթիւ:

Սուգի թուղթերու վրայ հրախրագրեր ցրուեցան ամեն հայոց բնակատեղից: 500-էն աւելի խուռն բաղմու՛թիւն մը աճսպարեց համախմբուել Հնչակեան ժողովաբանը:

Առաջին անգամ ժողովրդի աչքին կիյնար մեծատառ ոսկէզած գրերով գրուած եւ կարմիր շրջանակի մէջ զետեղուած «Կեցցէ Հնչակեան Կուսակցութիւն» բառերը եւ սորա աջ կողմէն Կուսակցութեան պատկանող մեր անմահ հերոսներու պատկերները՝ սեւ շրջանակի մէջ դրուած, եւ նորա ձախ կողմը սեւ յատակի վրայ գրուած կասիւն կարմիր տառերով հերոսներու անունները՝ զետեղուած նոյնպէս սեւ շրջանակի մէջ եւ շրջապատուած սեւ քողով:

Այդ բոլորը զետեղուած էին տտենապետի սեղանին վերեւ՝ պատին վրայ, եւ այդ ամբողջի աջ կողմը դրուած էր Հայկական դրօշակը կարմիր, կանաչ եւ սպիտակ դոյներով. ձախ կողմը Ամերիկեան դրօշակն էր: Ատենապետի սեղանին աջ կողմը զարդարուած էր յիշատիական կարմիր դրօշակով եւ ձախ կողմը կար սգոյ սեւ դրօշակ մը եւ սեղանն ծածկուած էր սեւ քողով:

Այս տեսարանը, թէեւ յոյժ ախար, բայց ազդեցիկ ու ոգեւորիչ էր: Խօսուեցան խիստ ընտիր ձառեր՝ օրուան համաձայն, կարգացուեցան ուղերձներ եւ այլն:

Երկրորդ կիրակուայ հանդէսին ներկայ էր ևս Հընչակեան Կուսակցութեան Կենտրոնի պատգամաւոր Տիար Նշան Կարապետեան, որ իր սովորական բանիբուն ատենախօսութեամբ անջնչելի ու համողիչ գոհացում մը տուաւ ժողովրդեան:

Այսպէս չորս կիրակի իրար ետեւէ Հնչակեան սովորական ժողովարահին մէջ, միշտ խուռն բաղմութեան ներկայութեամբ, տեղի ունեցաւ հանդէսը, նուիրելով բարոյական մեծ զօրութիւն ամենքին, որոնք փութացած էին անկեղծօրէն պատուելու հերոս Զարարեանցի եւ ընկերներու վսեմ յիշատակը:

Տեղոյս ամերիկեան թերթեր շատ մեծ համակրանքով կը գրէին այդ սուգի հանդէսների նկարագիրները եւ համակրական խմբագրականներ նուիրեցին: Ամերիկեան թերթերն արդէն միշտ սիրով կը հրատարակեն Մասնաճիւղիս հրապարակային ժողովների նկարագիրները:

Եղբայրական ողջոյններով,
Ի դիմաց Հնչակեան Կուսակցութեան
Ուստի Մասնաճիւղի,
Ներքին քարտուղար՝ ԸՆՀԻՆ:

Պոսթօն, 30 դեկտեմբեր 1893.

Այսոյս 24-ին Հնչակեան Կուսակցութեան տեղոյս Մասնաճիւղը Մարդուանի 8 սեպտեմբերի նշանաւոր կուռի նահատակ հերոսներու յիշատակին սգոյ հանդէս մը կատարեց: Ժողովարահը լի էր տեղացի եւ շրջակայ քաղաքներէ եկած բաղմութիւ հայրենակիցներով: Մրահին ձակաւոր սեւ շրջանակի մէջ կարմիր գրերով գրուած էին քաջ Բ. Զարարեանցի եւ իր երկու ընկերաց փառաւոր

անուններ, որոց երկու կողմերը գրուած էին թող սեւ գրոջ մը ու յեղափոխական կարմիր գրոջը: Ատենապետին սեղանը ծա կուած էր սեւ քողով:

Հանդէսը սկսաւ «Առեց. ամպերը եկան ծածկեցին» երգով: Ապա Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնի պատգամաւոր Ամերիկա՝ Տիար Նշան Կարապետեանց իր անմասն մտերիմ ընկերին կենսագրութիւնն ըրաւ, նկարագրելով նաեւ Մարդուանի հերոսական կռիւր, և վերջը ազգու կոչում ըսաւ ներկայից հայրենասիրական զբաղմանց, նոցա առջեւ բերելով Ք. Զարբանցի և հայ յեղափոխութեան անկաճ զինուորներու դիակները:

Երկրորդ ատենաբանանք, Տ. Ն. Անուշաւան, հրաւիրեց ներկաներուն, որ սուրբ նահատակաց արիւնոտ շիրմներուն վրայ երգնուն մոռնալ անձնական շահեր եւ դժուճ գաւեր՝ հայրենիքի ու հարազատ ժողովուրդեան անարգեալ պատւոյն ու թշուառ կեանքի եւ քաջ ընկերներու անգին կենացը կորստեան վրէժը լուծելու գաղափարին առջև:

Երրորդ ատենախօսն, Տ. Պ. Ա., յուզեց հանդիսականներն իր ազգու շեշտերով: «Ո՞վ պիտի վերցնէ, հարցուց նա, մեր սպացեալ քաջերու որը թողուցած հրացանները. ո՞վ պիտի լեցունէ նոցա թողուցած պակասը...»

Չորրորդ ատենախօսը, Տ. Յ. Չ., ներկայից սրտերն յուզելէ վերջ դարձաւ դէպի նահատակներու անունները եւ զբացուած ուղերձ մը կարդալով վերջացուց իր խօսքը:

Այդ ամենէն յետոյ՝ «Ամենայն տեղ մահը մի է՝ ոգեշունչ երգով փակուեցաւ ժողովը, խոր տպաւորութեան տակ թողով բոլոր հանդիսականները:

Արդուած է չորս՝ իրար յաջորդող ժողովներն ալ սգոյ մէջ պահէր:

Միացեալ նահանգներու Հնչակեան բոլոր — ասանէն աւելի — Մասնաձեւերը նոյնպէս պիտի կատարեն սգոյ հանդէսներ:

Յեղափոխական ջերմ ողջոյններով,
Ի դիմաց Հնչակեան Կուսակցութեան
Պատմոնի Մասնաձեւի,
Պ. ԱՆՆԱՐԸ.

Հ Ա Ո Ւ Ի Ր

(Բարսեղ Զարբանցի նահատակութեան առիթով.)

Այլ ևս չը կայ Բարսեղը... չը կայ այլ եւս այն երիտասարդը, որի նկատմամբ իր մտերիմ ընկերներն ու մօտ ծանօթներն այնչափ մեծ ապագայի յոյսեր ունէին հայ ժողովուրդի ու հայրենիքի համար. չը կայ այլ ևս այն անձը, որին բնութիւնն այնչափ արգասաւոր ձիրքերով օժտել, զարդարել էր և որպիսիներ, աւանդ, շատ քիչ կան հայ երիտասարդութեան մէջ:

Ո՞վ արդեօք չը լաց արտասուքով «Հնչակի» այն համարը, որի մէջ երեք նահատակներ, երեք հայ քաջագուն զաւակներ կործեր կարճ նկարագիրն էր բովանդակուած: Ո՞վ արդեօք որտաժաշ հառաջանքների և համբոյնների հետ մեկտեղ արտասուքի կաթիլներով չը ցօղեց Բարսեղի պատկերը, սիրելի Բարսեղի, որ իր ազգու և խոհուն

հայեացքով, դէմքի յանդուգն, անվիհեր արտայայտութեամբ կ'ործէս դէպի մարտ է կոչում: Բարսեղի անունը շեշտեցինք, որովհետեւ նրա հոգու պատկերի, բնութարութեան, հետ մօտ ծանօթը, նրա աշխարհահայեացքի, սրտի աղնութեան, անընկճելի հաստատակամութեան տեղեակ անձն առաւելագէս կարող է հասկանալ այդ վաղաժամ կորստի աստիճանը և ողբւլ, հառաչել նրա վայ: Եւ ի՞նչ մի՞թէ մեզ ամենքիս այսօր կամ վաղը մահ չէ վիճակված... բայց երանի՛ նրան, որ մահի հարուածն ընդունում է պատերազմի դաշտում, հարազատ ժողովուրդի աղատութեան համար, և այդ ժողովուրդի վերքը գարմանած, իրաւունքները պաշտպանած ու ստրկական շղթաները փշթել ջանացած ժամանակ ժառանգում նահատակի անմահ պահը: Մեր հառաչանքը, մեր արցունքը Բարսեղի նկատմամբ ոչ թէ նրա մահը, նրա նահատակութեան դէպքն է ինքն լստ ինքեան, — ոչ. որովհետեւ քաջ դիտներ, որ հայրենիքի վերակենդանութեան ու աղատութեան դրօշակին նոյնիված մարդիկ իրանց վերջին հանգիստը, վերջին կայանը միշտ պէտք է գտնեն սրի կամ գնապի հարուածում, և Բարսեղն անգրանիկը չէ այդ նկատմամբ: Այլ մեր սրտի խոր ցան, ինչպէս ասինք, նրա վաղաժամ կորուստն է: Այո, ապագայում նա պէտք է փայլէր տակաւին, ապագայում պիտի բացվէր նրա գործունէութեան ամենալայն շրջանը եւ տարածվէր շատ հեռու: Հայ ժողովուրդն իր արդի անտանելի վիճակում, թէեւ յեղափոխական շարժումների շնորհով արդէն ինքնաձանաչութեան հասած, սակայն լոյս ու շաւիղ ցոյց տվող անձերի խիստ կարօտ է եւ Բարսեղի պէս գործոն, անձնուրաց, զարգացած, գործին հմուտ երիտասարդի կորուստը նրա համար շատ մեծ է, մեծ է մանաւանդ ներկայ յեղափոխական տագնապի միջոցին, որի ասպարէզում նրա նմաններն այնքան սակաւաթիւ են:

Այդպիսի մէկ անձի, այդպիսի մարդ գարծած մէկ ընկերի, այդպիսի մէկ խիսկական հայրենասէրի, ժողովուրդի դարեւոր ցաւերն ըմբռնած անձի կորուստն ուրիշ ինչ կ'սրող է թելագրել, եթէ ոչ այն, որ քաջ սլելովել զրդվել նրա օրինակով, հետեւել նրա նոյն շաւղին, նոյն ընթացքին, նոյն, դրօշակին անձնատուր լինել այն ժողովուրդային մեծ գործին, որի համար զոհ գնաց ինքը Բարսեղը: Եւ այդ անել այն հաւատով, որ կեանքիք ընտրել, եւ մի սուրբ ուղի, որ օգտակար ծառայող եւ ժողովուրդին, եւ կունենաս միշտ այն միթարութիւնը, որ եթէ ինքդ չես վայելիլ հայրենիքի աղատութեան պտուղները, դէթ Հայաստանի այժմեան աւերակների վրայ կը ցցես նրա ապագայ աղատութեան դրօշակը, որի առջև ծուր կիջնես, մտածելով թէ այդ դրօշակը մօտ ապագայում պէտք է յաղթական կերպով ծածանվէ քո մահից յետոյ ապրող բոլոր հայերի գլխին:

Բարսեղի գործերն ու մահը բացի մի կոչնակ լինելուց մեզ, ուսանողներիս, համար, նա նաեւ մէկ ապտակ է այն, աւանդ բազմաթիւ հայ ուսանողների ու երիտասարդների երեսին, որոնք հայ ժողովուրդային գործի անունը «աղբասիրական» առեւտուր և իրանց համար կեղծ դիմակ են շինել եւ որոնք ժողովուրդի աղատութեան ու վերակազման գաղափարը միայն շղթաների դատարկ խօսք են դարձրել:

Այո, գործեց անմահ Բարսեղը որչափ կ'ստիպու

և որչափ իր կարճատեւ կեանքը ներեց, և գործեց մի րոպէ իսկ չը մտածելով սին փսաքն վայ, գործեց անշուշտի, անձայն, ինքնուրաց և ճոգով մէկ ընթացք, որ նշան է, թէ իմ պարտականութեան գիտակցութիւնը որքան խոր էր նրա մտքում, որքան մարմնացած էր նշանում: Եւ այսօր նրա տարատեւ կորուստը որքանով նրա գեղեցիկ օրինակին հետեւող լինելով հանքերէ, նաեւ պէտք է նրա յիշատակը՝ թէ խոսքով և գործով միշտ վտառ կենդանի պահէն իրանց սրտերում այն բոլոր հայ ուսանողներն ու երիտասարդները, որոնց մէջ նա ապրել է, որոնց մէջ նա թողել քողոր յիշատակ, որոնք վայելել են նրա անկեղծ բարեկամութիւնը, որոնց մէջ, վերջապէս, նա սերմանել է բարձր գաղափարներ, դասակարգներ, որոնցով նա առաջնորդվեց և որոնց համար զոհաբերեց իր կեանքն՝ իբրև ուղեցոյց, իբրև կարգապետ:

Բայց ինչ գործով ու եղանակով մեր սրտերում ընդ միշտ դրօշմեք Բարսեղի յիշատակը և կարողանանք հետեւել նրա օրինակին: Միայն մի երականով մենք հըրսէր ենք կարգում ամեն տեղերի հայ անկեղծ ուսանողներին և առհասարակ երիտասարդներին՝ հիմնել մէկ ընկերութիւն «Ջ ա ք ա ր ե ա ն» անունով, որի նպատակը լինի՝ նպաստել, քաջալերել, աջակցել նիւթագէտ, բարոյագէտ և գործնականագէտ այն յեղափոխական մարմնին, Հնչակեան կուսակցութեան, որի գաղափարներն ընդունած էր և որի արիւնլայ դրօշն տակ քաջաբար ընկաւ, ինքը, մեր անգին ընկերը, և այդպիսով աւելի մեծ զարկ տալ յեղափոխական գործի առաջ խաղացման, զարկ տալ յեղափոխական, հասարակական, քաջաբան վտեմ սկզբունքների տարածման մեր հայրենակիցների, համաքաղաքացիների, համագիւղացիների մէջ, սկզբունքներ, որ ահա գործով տարիներից ի վեր արձան սգոված են Հնչակեան դրօշակի վրայ, իբրև ազատիչ փսրոս հայ ժողովրդի: Այդպիսի մի ձեռնարկի նախաձեռնութեամբ ու գործադրութեամբ է միայն, որ Բարսեղին յարգող սիրող ընկերները կանմահացնեն նրա ազնիւ անունը, մի և նոյն ժամանակ բանալով նոյն իսկ իրանց համար այնպիսի մէկ օգտակար գործի ասպարէզ, որտեղ կարող են իրանց միջից առաջ գալ նոր Զարթոնքներ...

Այն, Բարսեղ ջան, քո անունը մեռած չէ և երբէք չը պիտի մեռնէ: Երանի բեզ, որ պարտքը կատարեցիր, «հասարակական շէնքի կառուցման համար» քո բաժին «քարը» բերելով: Նախսնձում ենք քեզ, Բարսեղ, որ մեզից առաջ վատտակեցիր նահատակի փշէ պակը, նախսնձում ենք, որ հայրենիքի հողի վրայ հայ ժողովրդային մեծ գատի գինւոր հանգչեցիր: Այն, Բարսեղ ջան, դու կը մնաս միշտ կենդանի և ոչ միայն մեր սրտերում, այլ և մեր գործերում, որոնց մէջ միշտ պէտք է արտափայլէ քո հոգիդ, քո միտքդ, որ անմահացաւ:

ՄԻ ՔԱՆԻ ԸՆԿԵՐ.

Հ Ա Յ Ո Յ Ա Ե Ա Ն Ք Ի Յ

Վ Ո Վ Վ Ա Ս Ո Ւ Մ

Հատերը մեզից չը կարողացան զսպել իրանց շարժանքը՝ վերջին ամիսների ընթացքում ուսումնական մի քա-

նի թերթերը կարգապետ: Այդ անբարձր մասուլք, որի ետեւը կանգնեց մի խորթ մայր է նուստ և ամեն անգամ ձգում է նրա հագրատից, երբ նա ուզում է վերք-ինչ սրձակել իր լեղուն, այդ մասուլքն այս վերջին ամիսներում տաճիստայ խորդի նկատմամբ իր խորթ մորը — ուսումնական գրաքննիչ հաճողական ժպիտներն էր վստասկում: Ինչպէս էր պտտոսէր, ցանեռի կաւալարութեան կարծր սիրող սկսել էր յիսիլել «Թերթայերի վիճակի համար և սրանց եղբայրներին, ուսումնականներին, իր սուսնը էր տրել քիչ աշտով՝ դրաքննական կապանքներից և փոքր-ինչ փետտել թիւրք կաւալարութեան պատկանելի մօրուքը: Ի հարկէ, այդպիսով ուսումնական թերթերը անուղղակի կերպով դարձել էին մինչև մի յայտնի աստիճան ուսումնական կաւալարութեան գործիքը որովհետև դա ծառայում էր նրա գիտուններին: Բայց համարին, գէթ կարճ ժամանակով լեղու տաս, նս չի մտածել թէ ինչ դիտարութեամբ նրան տվին այդ ընդունակութիւնը. նա միայն կը շտապէ օգտվել իր այդ նոր և այնքան ցանկացած յստիութեամբ, և դա ոչ մի կերպ, հարկու, չի մն ստիլ համարին իրան: Եւ ուսումնական մի քանի թերթերը սկսան թոթովել նս երկչոտութեամբ և մի քիչ վերջ աւելի համարձակ բայց որքան ձախուլ էին նրանց ոճերը, որքան սահմանափակ էին նրանց մտքերը, որքան անհամարձակ ու անփորձ էր նրանց լեղուն: Պարզ երեւում էր, որ եթէ ուղեւային անգամ ընդարձակեց օգտվել այդ ժամանակաւորագէտ իրանց տված թիւրքը դէմ ազատ գրելու իր սուսնից և ձգտեին գործ սծել ազդու, ազատ ոճ, համարձակ, յստիութեան հայեացքներ, լայն պահանջներ և ցոյց տալ քաղաքացիական արիւթեան զբաղում — ընդունակ չէին լինել որովհետև խիստ վտրված են քուլտրված ոճին, երկչոտ ընթացքին, կասկածաոտութեան, այն յստիութեաններին, որոնք անզբաւար իւրացնում է բուսպետական լծի տակ գտնված մամուլն սահասարակ: Թերթս իրանք ասեն թէ այդ մի դեպքում ստիլան անհրաժեշտ ձեւ էր, սակայն երգի այդպիսի եղանակը դեռ ազայոյց չէ, որ երգի բառերը յաւ են: Բայց ինչ որ է, ուսումնական մի քանի թերթերն օգտվեցին իրանց այդ ժամանակաւոր առաձեռնորդումից և մի քանի ընդհանուր, սովորական յարձակումներ արին սուլթանի կաւալարութեան դէմ:

Մի հարց սակայն առաջ էր գալիս այդ բոլորից եւ իր պատասխանն էլ առաջացնում էր իրան հետ միասին: Անշուշտ, հայի նախնուն աչքերի համար չէր և ոչ էլ յքրիստոնէական, մարգարտական զբաղման շնորհով որ հիւսիսային միսպետի կաւալարութեան իր պաշտանական ու կիսապաշտոնական ուսումնական թերթերում այնպիսի ներդաւար և մինչև իսկ պաշտոնաւորական ընթացք բուսնեց թիւրքահայ խորդի նկատմամբ, և այդպիսով թիւրք տվել նոյնպէս իստել նաեւ ուսումնական մամուլին: Կաւալարուն աչքերի սերը և «մարգարտական, քրիստոնէական զբաղում» դրդապատճառ համարել եւրօպական որ և է կաւալարութեան քսւլքական ընթացքի այնպիսի մի ծաղախան կարծիք է, որ այսօր կը ծիծաղեցնէ մինչև իսկ նրանց, եթէ անկեղծ լինեն, որոնց պատկանում է այդ կարծիքը: Կիսաստիլական երկու բուսպետական տէրութիւնների քաղաքական յարաբերութեանները լուսված լինելով դրանցից մէկի — հիւսիսային բուսպետութեան — ձեռքին հայոց դատը երբեքն երբեքն դաւում է մի

խրատուիլակ միւսի գէտ, ինչպէս այդ եղել է արդէն մէկ անգամ, Գուժ-Գափուճի յայտնի գէպքից անմիջապէս յետոյ: Այստեղ տեղը չէ այժմ՝ քաղաքական խորհրդածութիւնների մէջ մանկու այդ առիթով, բայց պարզ է մի բան. այն, որ ուսուց կառավարութիւնն, երբեմնապէս օգտուելով իր և Բ. Գուժն լարված յարաբերութիւններից, ձգտում է այդ ժամանակամիջոցում գրաւել հասցրի համակրութիւնը, ներկայացնելով իրան թիւրքահայի պաշտպան, ձգտում է ընդարձակել իր ազդեցութիւնը թիւրքաց կառավարութեան առջև այս վերջինի քաղաքական և մասնաւորապէս Հայաստանի նահանգներին վերաբերող դրձերում, ձգտում է հարկադրել Բ. Գուժն զիջանել իրանց երկուսի մէջ այս կամ այն առկա մնացած խնդրի լուծման մէջ, և ընդհանուր առմամբ ձգտում է Թիւրքիայի վերաբերմամբ մէկ առանձին ու բացառիկ դիրք բռնել եւրոպական միւս տերութիւնների շարքում: Մենք հայերս երբէք չը պիտի յափշտակվինք այդ քաղաքականութեան արտաքին ժպտուն երեւոյթով: Արդէն տարից աւելի է, որ հիւսիսային միապետութիւնը ձգտում է մեզ սիրաշահել բայց իսկուպէս բացի անուղղակի հարուածից, մենք ոչինչ դեռ չենք տեսել: Տակաւն կաթողիկոսական խնդրի ժամանակ ընտրելով խորիմեանին, նա ցոյց տվեց մի ճարպիկ ու ձկուն քաղաքականութիւն: «Այդ անձն ենք ուզում մեզ կաթողիկոս» — այդ էր հայերի ընդհանուր ճիշդ: Ռուսաց կառավարութիւնը, այդ անձի անցեալն ու բնաւորութիւնը լաքնելուց յետոյ, ընտրեց նրան, մի կողմից ապտակելով Թիւրքիային և բաւականութիւն տալով հայերին ու իր բարոյական ազդեցութիւնը սրանց վրայ աւելի ամրացնելով բայց միւս կողմից՝ այդ անձին, խորիմեանին, որին հայերը — սխալ թէ ճիշդ — իրանց «յոյսն ու ապակենքն» են համարում, բերաւ գցեց իր անմիջական հսկողութեան, ազդեցութեան ու տրամադրութեան տակ և զրեց իրանից կախված վիճակում: Հայերի երակը բռնող խորիմեանին նա դարձրեց իր երկրում մի պաշտօնեայ. հայերի կոչված «Արժուին» նա գցեց Էջմիածնի վանդակը. հայերի սիրտը — իրաւունքով թէ ոչ, այդ ուրիշ խնդիր — տիրած անձին նա գցեց Էջմիածնի բանտը, չորս պատերի մէջ: «Կեցցէ» — գոչեց նրա այդ ընթացքի համար սքանչացած հայը և զարձեալ շատ բան ասաց ու երազեց հայը, մինչև որ ուրախութիւնից հարբեցած՝ կարվեց իր մէջ ամեն հանդարտ մտածողութեան ու հասկացողութեան թելը. . .

Թեեւ այնքան չափաւոր ոճով այնքան խարխափելով ու զգուշութեամբ են յարձակվում ռուսահայ միքանի թերթերը սույլթանի կառավարութեան վրայ, բայց և այդ բաւական անհաճոյ է եղել Բ. Գուժն, մանաւանդ որ ռուսաց կառավարութիւնը դրա առջև ոչ մէկ արգելք չէ դնում: Եւ գնալով՝ աւելի է խտտանում Բ. Գուժն գրական տեւն դը: Կառավարութիւն կոչված հաստատութեան այդ պարօգիան, այդ խեղճատակված նմանողութիւնն, այն է, Բ. Գուժն, իր փետրաւոր գրչաւորներին, ուղում ենք ասել՝ «գրագետներին», հրահանգ է տվել արշաւանք մղելու հայերի գէտ: Բայց այդ փետրաւորները ոչ միայն բողոքովին հետաքրքիր չեն իրանց գրական «շնորհքով», այլ և բնութիւնը նրանց չարաչար վերաւորել է, զրկելով տե-

տողութիւնից իրականութեան նկատմամբ և տրամաբանութիւնից, այդ մտաւոր աչքերից: Ռուսական մի կիսապաշտօնական «կազկազ» թերթում, որ հրատարակվում է Թիֆլիսում, նոյն այդ քաղաքի օւմանեան հիւպատոսը զետեղել է տալիս մի պաշտօնական գրութիւն: Այդ գրութեան մէջ նա մեղադրում է մի քանի ռուսահայ թերթերին, թէ թիւրքահայերին «անսահման առաքինութիւններով» օժտված են երեւակայում, թէ թիւրքաց օրէնքներն «անպէտք» են համարում, թէ բոլոր հայ բանտարկվածներին «զրպարտութիւնների զոհ» են նկատում, թէ մեղադրում են թիւրք կառավարութեան, որ սա հալածում է նրանց յղով յանուն հայ ազգայնութեան», մինչդեռ, — աւելացնում է հիւպատոսը — հայերի մէջ կան «երկրի խաղաղութիւնն ու անդորրութիւնը վտանգող ցնորամիտներ», կան ոճրագործներ, յեղափոխականներ, որ հիւպատոսական տեսակէտից դուրս է գալիս, թէ միւսնոյն բանն է, և թէ այդ ամենքն արժանի են խիստ պատժի ու հալածման «պետութեան ու հասարակութեան ապահովութեան համար»: Այնպէս չէ, հիւպատոսական այդ գրականութիւնը մէկ ընտիր ճաշակի ու զգացման պտուղ է: Կարծես նա ուզում է գէթ թղթի վրայ մրցել այն գազանային ախորժակի հետ, որ ջանք է անում յագեցնել իր կառավարութիւնը հայ ժողովրդի արեւնով՝ նրա հողի վրայ: Յեղափոխականներն, այլ խօսքով՝ հայ ժողովուրդն իր ամբողջութեամբ, արժանի են պատժի — այդ է առաջին և վերջին խօսքը մի բարբարոս կառավարութեան արժանաւոր ներկայացուցչի: Եւ այդ վայրենի կիրքը նա փորձում է արդարացնել քաղաքական ու իրաւական «փիլիսոփայութիւններ» անելով որոնց մէջ, օրինակ, փայլում են այսպիսի նախանձնի տրամաբանութիւններ, թէ կան հայ «յեղափոխականներ» — ցընորամիտներ», այլ խօսքով՝ քաղաքական գործիչներ, բայց, աւելացնում է, գրանց «յանցանքը, ոճիրը» պէտք չէ ներկայացնել իբր արված «քաղաքական միտումներով»: Այնպէս չէ, միայն պարոն հիւպատոսն է, որ այդտեղ ինքն իրան հակասութեան մէջ չէ բռնում: Եւ կամ կան նրա գրութեան մէջ այսպիսի թիւրքական, կամ հնադարեան — դա ողջ մէկ է, «մաքսիմներ», թէ՛ «կան ոճիրներ, որոնք ամեն տեսակէտից ոճիր են»: Բայց որո՞նք են այն ոճիրները, որոնք ամեն տեսակէտից ոճիր նկատվին: Հիւպատոսը պատասխան չէ տալիս. նրա խորիմաստութիւնը հենց այդ հարցը տալով՝ սպառվում է: Իսկ մենք կասենք, որ ինքն ըստ ինքեան, ամեն տեսակէտից ոչ մի ոճիր չսկայ, ոչ հասարակ և ոչ քաղաքական: Չը կան սառնացած ոճիրներ, այսինքն յայտնի տեսակ դործողութիւններ, որոնք միշտ և ամեն պարագայում «ոճիր» համարենք: Երկու միասնական գործողութեան տարբեր դրդապատճառներն ու հանգամանքները նրանց տալիս են բողոքովին տարբեր գոյն, նշանակութիւն ու պայման, և հէնց այդ պատճառով նրանցից մէկը կարող է նկատվել իբրև ոճիր, մինչդեռ միւսը՝ ոչ: Բայց թիւրք կառավարութիւնը և նրա հիւպատոսն այդ նրբութիւնները ձրտեղից հասկանան. . .

Թողնենք. . . Չը մոռանանք, թէ որպիսի մարդկանց հետ ենք խօսում: Նրանք ուժեղ չեն, բողոքովին ուժեղ չեն թէօրիպում, բայց ունեն ուժեղ բուռնց. և մենք էլ մեր բուռնցը միշտ կուղղենք նրանց դէմ և զրա

հետ միասին նրանց գլխի վրայով էլ հայ հասարակութեան ականջին շարունակ կը հնչեցնենք վսեմ թէօրիսները, որոնք նրան կը տան աւելի մեծ բարոյական ոյժ, որպէսզի մէկ օր դուրս փսխէ իր ներսից այն օձը, որ դարերի ընթացքում պատահում է նրա աղիքները և ծծում նրա սրտի արիւնը...

Հրատարակվեցաւ կաթողիկոսական ուշացած անդրանիկ կօնդակը, որին հասարակութիւնը սպասում էր մեծ անհամբերութեամբ ու յոյսերով: Հատ հետաքրքիր ենք իմանալ թէ այդ հասարակութիւնն ինչ թիւով կերպարանք ստացաւ կօնդակի ընթերցումից յետոյ: Հայ լրագրութեան լեզուն նկատելի կերպով կորցրել էր իր առաջամեն անգամ ունեցած ոգեւորված լեզուն, երբ խօսքը խորիմասին մասին էր լինում: Նրա լեզուն կօնդակի առիթով թիւված է երեւում: մի բաւականութիւն չը ստացված յոյսի շեշտ է նկատվում նրա խորհրդածութիւնների մէջ կօնդակի մասին: Եւ յիրաւի, կաթողիկոսը, ստանձնելով իր պաշտօնը, իբրեւ խիստ պատասխանատու մի պաշտօնայ պարտաւոր էր իր անդրանիկ կօնդակում յայտնել թէ ինչ ընթացքի պէտք է հետեւէ, որոնք են իր անելիք գործերն ու նախաքծերը, ինչո՞ւմ է և ինչպէս է հասկանում ինքն իր դերն, իր պարտաւորութիւնները, եւ այլն: Եւ այդ բոլորից կօնդակում ոչինչ չը կայ: Ընդհանուր բառերից, սովորական մաղթանքներից և իր, կաթողիկոսի, անձնաւորութեան մասին — տեղ-տեղ տարօրինակ կերպով — ձառելուց յետոյ՝ կան մի քանի մութ, ընդհանուր, ոչինչ չը հասկացնող խոստումներ... Յիրաւի, կաթողիկոսը վճռել է կործէս տակաւին զարմանալի սիւրբարիղներ (անակնկալներ) անել իրան «պաշտպանող, ընտրող, և պաշտող» լրագիրներին եւ հասարակութեանը...

ԱՎՆ — ԵԱՆՑ.

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ.

«Կերկայ համարով «Հնչակը» ոտք է դնում իր գոյութեան եւ թե ինչ տարեջրմանը: Վերջին երկու տարւայ ընթացքում շատերը զանազան տեղերից յաճախակի դիմում էին մեզ, խնդրելով միամտեայ «Հնչակը» դարձնել երկշաբաթեայ: Կիւթական միջոցները մեզ չէին ներում բաւարարութիւն տալ հասարակութեան այդ մեզ համար քաջալերիչ՝ պահանջին: Թէև ներկայումս էլ նիւթական միջոցները դարձեալ խիստ սահմանափակ են, մանաւանդ որ «Հնչակի» հաղորւոր համարները տարածվում են միշտ ձրիսբար, բայց այլ եւս հարկաւոր ենք համարում գէթ մասամբ զիջանել այդ պահանջին և սրանով յայտարարում ենք, որ այս տարւայ սկզբից սկսած կաշխատենք «Հնչակը» լոյս ընծայել երեք շաբաթ մէկ անգամ: «Հնչակի» յաջորդ № 3-ը լոյս կը տեսնէ փետրվար 30-ին: Կոր տարեջրմանի առիթով հարկ ենք համարում յայտնել, որ Հնչակեան կուսակցութեան նպատակը լինելով կարեւրին չափ անարգել կերպով տարածել հայ յերիս մէջ յեղափոխական գաղափարներ, «Հնչակին» նշանակված չէ բաժանորդագին. նրա համարները կրկին կը շարունակվեն տարածվել ձրիսբար, ինչպէս արել ենք նրա գոյութեան ամբողջ վեց տարւայ ընթացքում: Հայ հասարակութեան բարի ցանկութեանն ու նախա-

ձեռնութեանն ենք թողնում՝ նիւթապէս օդնել հրատարակութեանս:

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Հ Ա Յ Ա Ա Վ Ա Ն Ն ՈՐ Յ ՈՒ Ջ ՈՒ Մ Ն ԵՐ

Յունական փետրվար 3—4 թւերի լրագիրներում կարգում ենք այդ խորագրի տակ գետեղված հետագրական հետեւեալ լուրերը և Պոլսից —

«Ինչպէս պաշտօնայէս հաղորդվեցաւ, հայկական նոր յուզումներ են ծագել և երկիւղալի կերպարանք են ստանում: Երկու հարիւր հեծելազօր, մի հօսմանատու և տասը հարիւրապետ անցեալ (յունվար) ամսի 28-ի գիշերը երկաթուղու մասնաւոր տրէնով մեկնեցան դէպի «աղատիայ» Եօզլապ գնալու համար, տեղական կառավարչի պահանջով:

«Մասիայում հայ ժողովուրդը բունի կերպով ազատել է բանտից հայ ձերբակալվածներին: Սերաստիոյում յաճախակի խուզարկութիւններ հայոց աներում եւ նորանոր ձերբակալութիւններ են տեղի ունենում: Կեսարիայում անյայտ մարդկանց ձեռքով մօտ 70 օրինակ յեղափոխական «յոյտարարութիւններ» են փակցված պատերի վրայ: Սէրմէքէում մէկ արիւնահեղ կռիւ է պատահել տէրունակն տուրքերի հաւաքման առիթով:

«Իրացեալ Նահանգների դեսպանը և Պոլսում պ. Տէրբէլ պահանջել է աղատել ամբերկահայտակ երկու հայ բանտարկվածների, որոնք գտնվում են Սիւրիայի Ալէքսանդրետ քաղաքի բանտում: Պ. Տէրբէլ սպասնալով, Բ. Դոան յոյտարարել է, թէ հակառակ դէպքում պատերազմական մի զօհաւոր կուղարկէ Սիւրիայի ծովեզրը: Այդ պահանջի վրայ՝ ամբերկահայտակ բանտարկված հայերն արձակվել են:»

ՄԱՐՏԻՉԻ ՇԻՐՄԻ ԱՌՁԵԻ.

(Բարսեղ Զաքարեանցի յիշատակին.)

Պայէք. այդտեղ են այժմ հանգստանում Անգին նշխարներն անմահ մարտիչի: Խոնարհեցէք ձեր գրլուխը՝ տրտում Այդ չիւրփ առջեւ ընկած գործիչի: Այդ մերկ քարն գրկած են արիւնագոյն Լալաներն՝ սնված նրա մարմնի հիւթով: Եւ թունակն լստէպ ձայնով դողողուն Նստում է նրա վրան՝ մի թովիչ երգով: Երգում է նա երգն սուրբ ազատութեան, Որին ձգտելով՝ մարտիչն ընկաւ, Ընկա՛ւ՝ իր մէջ դեռ ոյժեր աներման, Ծաղիկ հասակում, յոյսերով անբաւ:

Վե՛հ զբացումները, մլտածումները Ցոլանում էին նրա վառ աչքերում, Մե՛ծ գաղափարներն ու ձգտումները Նրա հոգում էին ինչպէս ջերմոցում կեանքն ու բունութեան շղթան անարգար Նրան զինւոր դարձրին դեռ եւս պատանի, Զինւոր մի մարտում մե՛ծ, անհաւասար, Ուր նա նետվեցաւ բուռն ու կենդանի: Արտփայլում էր նրա մէջ ապագան, Ոգին տրիբունի ժողովուրդային.

Յոյսերը թշուառ մարդկանն ազատման Գրօշմված էին նրա պայծառ ճակատին:

Եւ ինչ մեծ մարտում ընկաւ նահատակ թշնամու զէնքի խիստ հարուածներէց, եւ կործանվեցան այժերն ընդունակ, Մարից աչքի լոյսն մահուան խաւարից: Մարտի գուռ դաշտում նա ընկաւ հերոս, Սեղմելով կրծքին իր պաշտպան զէնքը, ընկաւ նա առանց զղջման ու անխօս, Զատագովելով սուրբ իրաւունքը: Ա՛հ, դահիճներից նրա և ս՛չ մէկը Չը հասկացաւ, որ նահատակութեան Մահով մեռնելով, նա վերածնվեց Գայծառ փռօքի մէջ մէկ անմահութեան, Ար նրա գըլուիւր պահով զարգարվեց:

Թո՛ղ որ նա կորաւ — նրա վեհ ճակատին Ազատութիւնը ջերմ համբոյր գրօշմեց, Թո՛ղ որ նա կորաւ — արիւնով անգին Հայրենի արտը հերոսն ոռոգեց: Գրկեց նրան հանգիստն յաւիտենական, Բայց կը մնան ընդ միշտ նրա գործն ու անուն: Ո՛չ այն մեռնել չէ, երբ մնում է կենդան Ըմենքի սրտում՝ իրր արձան կանգուն: Օրհնան անողորմ — և այդ մահերով Ա՛հ, պէտք է լինի անկուռ բոնութեան, Այդպիսի անգին կորսանների գնով Գէտք է հնչէ փողն մարդկան փրկութեան...

Լ:

Ս Ե Լ Ե Կ Գ Ո Ը Թ Ե Կ Ե Ն Ս Գ անձարանում շնորհա- կալութեամբ ստացվել են վերջին վեց ամսւայ ընթաց- քում հետեւեալ գումարները. —

ԵԳԻՊՏՈՍ. — Ա. քաղաքի Մ. ճիւղից 234 զուշ ողջ: ԹԻԻՐԲԵԱ. — Կ. Գ. քաղաքի Մասնաճիւղի ստացված գումարների ցուցակում, որ հրատարակված էր անցեալ տարւայ «Հնչակի» N 9-ում, սպրդած լինելով կարեւոր անձը թիւներ, այս անգամ կրկին հրատարակում ենք այն ճշգրտված կերպով: — Բաւոր Պետրոսից 120 զու, Բաւոր Պետրոսի միջոցով՝ Ինքօգ-նիւթօյից 235 զու, Բիսեէից 47 զու, Կռակից 50 զու, Գայից 60 զու, Բալից 60 զու, Սիսակից 60 զու, Գուրգէնից 60 զու, Բիթմայ Տէլիսից 50 զու, Օւայից 20 զու, մերկ րանտարկեաներից 25 զու, «Անկեղծ» խմբից 210 զու, Լուցկիից 140 զու, Արիւնից 60 զու, Գ. պ. Խորէնից 108 զու, Ինքօգ-նիւթօյից 190 զու, Ս. Ն. -ից 20 զու, Հայաստանի սի- րահար Տ. -ից 40 զու, Թորգոմից 20 զու, կրկին Ս. Ն. -ից 49 զու, Կայծակից 78 զու, աւազակ Բիւզանդից 108 զու:

X. քաղ-ից Թիւրքոստեացից 60 Փրանկ: Գ. քաղ-ից «Տարօնայ լեռներէն» և Կացինից 10-ական Փրանկ:

ԱՄԵՐԻԿԱ. — Ուստըրի Կ. -թեանս Մասնաճիւղի միջոցով, «Հանգանակութեան Թերթ» N 89. — Թիւրա- քից 20 զուլար, Օնան մարգարէից 5 զուլ, Կերպասա- յից 3 զուլ 50 սէնտ, Կաղիկից 3 զուլ, Գ. Փրանկից եւ Բիւզանդից 2-ական զուլ, Ս. Յ. Ո. -ից 1 զուլ, Գ. Մ. -ից 50 սէնտ, Փոթորիկից 15 զուլ, Խենթից և Եզովպոսից 10- ական զուլ եւ Գ. Թ. -ից 5 զուլ. (վերջին չորս նուիրա- տունները Մըլլըրի գիւղից են):

Կրկին Ուստըրի Մասնաճիւղի միջոցով հանգա-

նակված. — Աստուր Պապիկեանից 50 զու, Երեք ոչխար- ներից 30 զու, Մինաս Ազամանից, Մարտուպ Փափաղեանից և Սարգիս Խաչատուրից 5-ական զու, Մեսրոպ Կիւզէլեանից 3 զու, Մանուկ Աստուրեանից եւ Վարդանից 2-ական զու:

Պ Ե Օ Վ Ի Գ Ե Ն Ս Ի Մ ասնաճիւղի միջոցով հանգա- նակված. — Շահ. Շահ. -ից 10 զուլ. Զար. Լէլէ -ից 6 զուլ. Աշոտից, Մարտ. Յար. -ից, Տօն. Հարդ. -ից, Տ. Կ. Շ. -ից, Թոր. Մաշ. -ից, Վառօթ Արձիճից, Գէլալօ Պոս. -ից եւ Մարտ. Սիմա. -ից 5-ական զուլ: Մ. Ս. Սոսպ. -ից 4 զուլ: Գրիգ. Գէորգ. -ից 3 զուլ. Խայաճ. Տ. Պող. -ից, Հըրէշէից, Գէորգ Տ. Պող. -ից, Հայու որդիից և Արեգակից 2-ական զու: Կազ. մճթ. Թաթ. -ից, Կարս. -ից, Մուշեղից, Աստուր Աս- ծեանից, Քէսերիկցի Գէորգից, Օ. -ից և Ախ ու Վախից մի-մի զուլար:

Ն Ի Լ - Ե Օ Բ Կ Ի Կ. -թեանս Մասնաճիւղի հանգա- նակված. — Գնունիից 25 զուլար. Մ. Գ. -ից 20 զուլ. Մ. 2. -ից, Յ. Ս. Հրձիկից եւ Սմբատ Ամատունիից 10-ական զուլ: Ծծումբ, Տ. Ա. Եղբարբ, Եփրատ, Հ. Վար, Պօ- ղոս Յակոբեան, Ս. Յ, Յ. Ար, Գ. Գ. և Յ. Գ. 5-ական զուլ: Երկու Հնչակասէր և Գ. Խ. -ից 3-ական զուլ: Յովհ. Երկաթ, Արայ, Գ. Մ. Կ, Վառ սիրտ, Գ. Փ, Յ. Գ. 2, Ե. D. և Երկու Հայրենասէր 2-ական զուլ: Երեք Հայ- րենասէր 1 զուլ 75 սէնտ: Հ. Թ. -ից 1 զուլ 50 սէնտ: Ա- շոտ Բագրատունի, Մ. Մ., Ասեղնագործ, Հնչակասէր ոմն, Գ. Օ., Բ. այլ Հնչակասէր ոմն, Երկու Հնչակասէր, Ս. Գ. 2, Ատրուն, Հ. Ս. Յ., Տօն, Ե. Ո., Ս. Յ. 2, Յ. Գ., Շամիր, Պարաշքէվ Ա. Բ., Բ. Թոյն, Ա. Թոյն, Հ. Թ., Կ. Ե., Մարթին մեծ, Մս., Հայրենասէր ոմն, Մ. Մ., Թիւրքին թշնամի, Յ. Գ. 2, Լէնկթեմուր, Ե. Թ., Կունու, Մ. Յ. և Գ. Ս. մի-մի զուլար: Պուլանժէից 75 սէնտ. Մ. Մարտիկից 60 սէնտ. Մ. և Պասիկ 50 սէնտ:

Չ Ի Կ Կ Գ Օ. — Շիրվ. -ի հանգանակված 65 Փրանկ:

Հ Ե Վ Օ Ը Լ Ի Կ. -թեանս Մասնաճիւղից 80 զուլար:

Լ Օ Վ Ե Լ Ի Կ. -թեանս Մասնաճիւղից 100 զուլար:

Ֆ Ի Է Բ Օ Ը Բ Գ քաղաքից Նշ. Կ. -ի ձեռքով՝ եր- կու Մ. -երից մի-մի զուլար:

Պ Ե Օ Վ Ի Գ Ե Ն Ս քաղաքից նոյն Նշ. Կ. -ի ձեռ- քով Ա. Կ. -ից 2 զուլար:

Ա Ս Ը Լ Բ Օ Ր Օ ք. -ից Եռանդից 5 զուլար: Կրկին նոյն Եռանդից — հանրանակված — 4 զուլար:

ՌՈՒՄԱՍԵԱՆ. — Թ. քաղաքից Ս. -ի ձեռքով Ն. Զ. -ից 60 ռուբլէ կրկին նոյն Ս. -ի ձեռքով 55 ռուբլէ: Մս. ք. -ից Մ. Ո. -ից 6 ռուբլէ: Պետ. ք. -ից Տ. Գ. -ից 3 ռուբլէ: Շ. ք. -ից Գահմու. -ից 5 ռուբլէ: Թ. ք. -ից՝ Սորէից Խ. -ի միջո- ցով 5 ռուբլէ:

ԻՏԱԼԻԱ. — Մ Ի Լ Կ Ե Ք. -ից Մուլաներից 10 խ. Փր.:

ԳԵՄՄԱՆԵԱ. — Բ. ք. -ից Սիտեւայից 8 Փրանկ:

ՌՈՒՄԱՆԵԱ. — Բ Բ Կ Ս Լ Կ ք. -ից Ղ. չաւուշից և մշեցի Յովհ. -ից 10-ական Փրանկ:

ԲՕԼԳԱՐԻԱ. — Գ. ք. -ից 45 Փրանկ: Վառնա ք. -ից Յ. Ե. -ից 10 յուն. զրախով

Յօդուածներ, թղթակցութիւններ, տեղեկութիւններ և զրամ ուղարկել հետեւեալ հասցեով. —

Athènes. (Grèce). — M. Beniard. Poste restante.

Աթէնք. Հայկական ազատ տպարան.